

ՀԱՐՈՒԹԻՒՆ Ա. ՔԵԺԵԼԵԱՆ

ՀՎԿ

ԱՇԽԱՐՀԱԴԱՏ


(Եղենի Դրույադներ ԱՆԴՐԵԱՍԻ ԵՒ ՇՐՋԱՆՆԵՐՈՒ)

ԷՆՏԻՐԵՍ, ՍՈՒ-ՇԵՀԵՐԻ



ՓԱՐԻԶ

1937



Printed in Lebanon

Տպ. «ԱՐԱԶ», Ս. Բախտիկեան, Պէյզուր

9(47.926)

5 OCT 2011
S

£-50

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔԵՖԵԼԵԱՆ

ԱՃԽԱՐՀԱԴԱՅ

(ԵՂԵՐՆԻ ԴՐՈՒՍՊՆԵՐ ԱՆԴՐԵԱՍԻ ԵՒ ՇԲՁԱՆՆԵՐՈՒ)



ՓԱՐԻԶ

1937

Printed in Lebanon

Տպ. "ԱՐՄԱԶ", Ա. Բախտիկեան Պեյրուր

526

20.08.2013

16931.

ՀԱՅՐԱՎՈՒՄ

Հ

60597-ս

ՏՊԱ.Դ.ԲՈՒԹԻՒՆ “Ա.ԲԱ.Զ” ԹԻՒ 6



3591-73 318-98

ԵՐԿՐԻ ԽՕՍՔ

Գրող յեմ, համեստ աշխատառ մըն եմ: Հազիւ դպրոցի երես տեսած էի, երբ մեծ եղեռնը իր սրեան մէջ խեղիկ ամէն իմ: Յաւակնորին չունիմ անթերի գործ մը համրութեան դատաստանին յանձնելու:

Տարիներ են անցած, տակայն վերք տակարին սպիացած յէ եւ յի կրնար սպիանաց:


Թորով լեզուով բողոքին յանձնեցի այն, իմ որ տեսայ ու ապրեցաց իմ պատանեկորթեան երացուն այլապէս ահառ օրերուն մէց:

Ամէն հայրենակից, անշոշ, արքի խորունկ կալիծով պիտի կարդայ այս անձնական դրուագները, որոնք մեր մանուկ աշերտուն առցենէն եւրան ու անցան անբացարելի մղձառանի մը պէս:

Խորին շնորհակալութիւններն բողոք անոնց, որոնք հեռուեն ու մօտէն աջակցեցան բարոյապէս իմ գործի յաջողութեան համար:

Ապագայ սերունդներուն համար, մեր հայրենիքի եղերական դէպինը վերյիշող ձիչ մը բող զլայ այս համեստ աշխատորինս:

ՀԵՂԻՆԱԿ



ԱՆԴՐԵԱՍԻ ԳԻՒՂԱՔԱՂԱՔԸ

Անդրէասը հին պատմական անուն մըն է, յունական ծագումով:

Ականաւոր գիտնական էօժէն Պոռէ, իր ճամբորդութեան ընթացքին, Անդրէասի մէջ գտած է յունարէն լեզուով արձանագրութիւն մը.— Նիկողոլիս: Արդեօք Անդրէասը շինուած է Նիկողոլիսի աւերակներուն վրայ: Դժուար է պնդել: Պատմագէտներուն գործն է ճշգել այդ: Փաստ է միայն, որ Նիկողոլիսը հիմնուած է Նոռմայեցի զօրավար Պոմպէոսի ձեռքով ճիշդ այնտեղ, ուր Պոմպոսի թագաւոր Միհրդատ Եւպատոր պարտուեցաւ և փախաւ Կոլշիտ: Յետագային Անդրէասը անցաւ Բիւզանդական տիրապետութեան տակ, ինչպէս ամբողջ Փոքր-Հայքը և Կապատով-կիան:

Բիւզանդական իշխանութիւնը կը տեւէ մինչև ԺԱ. դար, երբ պատմութեան բեմին վրայ հանդէս կուգան Մոնղոլները և կը գրաւեն ամբողջ Առաջաւոր Ասիան: Սուլթան Պայազիտ Եղալը և Սուլթան Սէլիմ, Փոքր-Ասիոյ բոլոր աւատական իշխանները ի մի հաւաքելով կը յալ ձակին Լէնկ-

Թիմուրի հորդաններուն վրայ և պարտութեան կը
մասնեն զայն: ԺԵ. դարուն, երբ Սուլթան Ֆա-
թիհը կը գրաւէ Պոլիսը, Օսմանեան կայսրութիւնը
կը դառնայ քնական ժառանգորդը Բիւզանդուկան
քայլայուած կայսրութեան, Արաբական խալիֆա-
յութեան և մոնղոլական-թաթարական խուժանա-
պետութեան:


Թուրք-պարսկական պատերազմները, Զէլա-
լիներու և Զէրքէզներու ասպատակութիւնները,
ցնցումներու կ'ենթարկեն Օսմանեան կայսրու-
թիւնը, սակայն վերջ ի վերջոյ, Թուրքիան յաղ-
թական դուրս կուգայ այդ բոլոր փորձութիւն-
ներէն և աստիճանաբար կ'ամրապնդուի: Եւրո-
պական պետութեանց մենաշնորհները, առեւտրա-
կան գործառնութիւնները և հաղորդակցութեան
միջոցները մեծապէս կը սատարեն Թուրքիոյ պե-
տական կազմաւորման և արդիական կերպարանք
կուտան:

Այնուհետև Սուլթաններէն մինչև Իթթիհա-
տականները և Միլիները, կարմիր սարսափի պէս
կը կախուին բովանդակ թրքահայութեան դլխուն,
որ Թուրքիոյ անտեսական հրաշագործ զարկերակը
կը կազմէր:

Անդրէասի գիւղաքաղաքը կը գանուէր Սե-
րաստիոյ արեւելեան կողմը և կը պատկանէր,
վարչականօրէն, Սեբաստիոյ կուսակալութեան:
Բայց անմիջականօրէն կապուած էր Շապին-Գա-

րահիսարի սանձագին: Թուրքերը զայն կը կոչէին
Սուլ-Շէհիր (Ջրաքաղաք): Գայմագամանիստ մեծ
գիւղաքաղաք մըն էր և էրզրումի սահմանակից:
Գլխաւոր խճուղին մէջէն կ'անցնէր և կը միաց-
նէր Սեբաստիան էրզրումին: Գաւառակը բաժնը-
ւած էր վեց գիւղախումբերու և 170 գիւղերու:
Ազգաբնակութիւնը բաղկացած էր Հայ, Թուրք և
Յոյն տարրերէ: Բատ Վիթալ Քինէի հնօրեայ վի-
ճակագրութեան, Անդրէասի բնակչութեան ընդհ.
թիւն է 14,921 շունչ: Մահմետականներ (սիւննի)
4900, Շիա՝ 2600, Հայեր՝ 2000, Բողոքականներ՝
1500, Կաթոլիկներ՝ 170, Յոյներ՝ 3751: Խսկ բուն
գիւղաքաղաքի՝ Անդրէասի բնակչութեան պատկե-
րըն էր. — Թուրքեր 950, Հայեր 100, Բողոքա-
կաններ 40, Կաթոլիկներ 10, Յոյներ 900: Ըն-
դամէնը 2000 հոգի: Սակայն քանի մը տամամ-
եակներ անցած էին, արդէն, այս վիճակագրու-
թեան վրայ և թէ՛ գաւառակին և թէ՛ Անդրէասի
ազգաբնակութեան թիւերը բնականօրէն խախ-
տուած էին: Դժբախտաբար ստոյդ տեղեկութիւն-
ներ չունինք նախապատերազմեան վիճակագրու-
թեան մասին: Այնուամենայնիւ, հաստատօրէն
կարելի է պնդել, որ հայ ժողովուրդի թիւը գրեթէ
կը կնապատկուած էր և կը համնէր 3000ի:

Անդրէասն ու գաւառակը օժտուած էին բը-
նական աննւան գեղեցկութեամբ: Ծովու մակե-
րեսէն 1070 մէթը բարձրութեան վրայ, ինկած
էին պոնտական լեռնաշղթայի գրկին մէջ: Աշ-



Անորեասի վերի ընկային լինի. Տեսաբնիք: Թրժական քաղ:

Խարհաղաշտի հայկական գիւղերը, քով-քովի, այ-
դիներու և ծառաստաններու մէջ թաղուած հոյա-
կապ տեսաբան մը կը պարզէին:

Գըզը-Տաղը՝ ուրկէ կը բխի Ալիս գետը,
Քէօսէ-Տաղը՝ Գոյլա-Հիսարի սահմանին վրայ,
Խգտիր-Տաղը՝ Համիտիէի սահմանին վրայ, իրենց
մոայլ ու թուխ գագաթներով ամպհովանի մը կը
կազմէին Աշխարհաղաշտի զլխուն: Քէօսէ - Տաղէն
կը բխի գետ մը, որուն ճիւղերը հաւաքուելով
կը հոսին գիւղաքաղաքին սիրտը և կ'ոռոգեն դաշ-
տերն ու պարտէզները: Խսկ անթիւ աղբիւրները,
աղմկաձայն ու ջինջ ջուրերով կը դարձնէին տառ-
նեակ մը ջրաղացներ: Անդրէասէն մէկ ժամ հե-
ռաւորութեամբ կը գտնուէր քարածուխի հանք մը
անգործածելի մհճակին մէջ: Մեծ հոչակ ունէր
Անդրէասի կաւը՝ ճերմակ և կարմիր: Ճերմակը
կը գործածուէր իբրև օճառ, խսկ կարմիրը՝ ար-
դուզարդի և մաքրութեան: Սեբաստիոյ նահանգի
բազմաթիւ գիւղեր Անդրէասի կաւը կը գործածէին
իբրև օճառ: Անդրէասը հարուստ էր նաև հանքա-
յին ջուրերով: Ունէր տաք ու պաղ ջերմուկներ:
Հապա պտուղները, — տանձ, խնձոր, ծիրան,
դեղձ եւն: Հեռաւոր շրջաններէ կուգային և ցու-
րենի հետ կը փոխանակէին պտուղները: Առաւ
էր սեխն ու ձմերուկը: Բոլոր արհեստներն ու
առեւտուրը կը գտնուէին հայերուն ձեռքը:

Անդրէասի շուրջը կախարդական շղթայի մը

նման ձգուած էին հետեւեալ հայ գիւղերը, որոնց
շատ փոքր մասը խաւն էին. — Բիւրք, Մշակնոց,
Սիս, Էսկի-Շէհիր, Կթանոց, Ածպտիր, Առղաւիս,
Ապանա, Աղուանիս, Սէվինտիկ, Գումէշտուն, Ա-
լամոնիկ, Համամ, Թանտրջուխ, Չորխախ, Եէնի-
քէօյ և բազմաթիւ թբքական գիւղեր, որոնց ա-
նունները հոս թուելու պէտք չեմ զգար:

Անդրէասի շրջանին մէջ կային նաև հնօրեայ
վանքեր ու եկեղեցիներ, ուր հազարաւոր հայու-
թիւն ուխտի կ'երթար: Յատկապէն նշանաւոր
էին Սիս գիւղի գագաթը նստած Ս. Առաքելոց
վանքը և Ածպտերի Ս. Նշանը:

Ուսումնատենչ էր Անդրէասի հայութիւնը՝
Ունէր, զիւղերու թէ քաղաքին մէջ, մանչերու
և աղջիկներու դպրոցներ:

Օսմաննեան չարադէտ սահմանադրութենէն
վերջ, ժողովաւրդի աշքերը ա'լ աւելի բացուեցան:
Շփումը արտաքին աշխարհին հետ ուժեղցաւ,
նորանոր դէմքեր երեւան եկան և բազմաթիւ
դպրոցներ բացուեցան: Ժողովուրդը, երիտասար-
դութիւնը եռուղեռի մէջ էր: Յառաջդիմութեան
մրցում կար: Մեծ ճիգերով Ածպտերի Ս. Նշան
վանքին մէջ զիշերօթիկ վարժարան մը բացուե-
ցաւ և նոր սերունդի կրթութեան ուժ տրուեցաւ:
Սակայն երկար չտեւեց: Ահաւոր աղէտը շունչ
առնել չտուաւ:

Յեղափոխական չարման հանդէպ եւս Ան-

դրէասոր անմասն չմնաց: Տակտուին 90-ական թը-
առկաններէն Կամիսցի Դանիէլ Զավուշի Հնչակ-
եան խումքը մեծ հոչտկ հանած էր և սարսափ
տարածած: Դաղտնի կը ստացուէին «Հնչակ» և
«Իրօշակ» թերթերը և մեծ հետաքրքրութեամբ
կը կարդացուէին: Առաջին Դաշնակցական գործի-
չը, որ եկաւ Անդրէաս, Սարհատն էր: Իր կարձ
այցելութեան միջոցին մեծ հետքեր ձգեց երիտա-
սարդութեան մէջ:

Նո՞ր էր սկսած հայութեան զարթօնքը: Նո՞ր
էր սկսած անոր անբոնադատ վերելքը, երբ պայ-
թեցաւ ահաւոր աղէտը . . .

Դարերու քրտինքն ու մշակոյթը, ժողովուրդն
ու հարստութիւնը արեան գետերու մէջ խեղ-
գուեցաւ:


Անդարձ տարագրութեան ու խաչելութեան
ճամբան բոնեց մեր ժողովուրդը և ամայի ձգեց
իր հայրենիքը:

Թուրքիան մարսեց Հայուն արիւնը, բայց
երբեք պիտի չկարողանայ մարսել մեր Հայրե-
նիքը:

Ամայութեան մէջ օձերը կը սուլեն միայն . . .



Անդրեասի Տեսական Ար



ԲՈՆԱԳԱՂԹ

ՌՈՒՍ ԵՒ ԹՈՒՐՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐՈՒՆ

Ռուս և թուրք պատերազմի յայտարարութենէն անմիջապէս յետոյ, զօրակոչի ենթարկուեցան մինչև 45 տարեկանները: Թուրք իշխանութեան համար, հայերն ու քրիստոնեաները կեղեքելու պաշտօնական ձև մըն ալ ստեղծուեցաւ: Զինուորութենէ իբրև թէ զերծ կը նկատէին անոնք, որոնք փրկագին (պէտէ) կը վճարէին: Շատերուն հետ հայրս ալ վճարեց քառասուն ոսկի, գէթ առժամապէս, ազատ մնալու համար զինուորական ծառայութենէ:

Օրէցօր կացութիւնը կը վատթարանար: Թուրքերը խեթ աչքով կը նայէին մեզ: Հակասական և անձիշդ լուրեր բերնէ բերան շրջան կ'ընէին: Եկող-գացող զինուորները Անդրէասէն կ'անցնէին: Գլխաւոր խճուղին, որ Սեբաստիան և Շապին Գարահիսարը կը միացնէր Երզնկա - Երզրումին, մեր գիւղաքաղաքին մէջէն կ'անցնէր: Եւ ատոր համար Անդրէասի և շրջանի հայութիւնը շատ տուժեց: Բոնութիւն, ծեծ, կողոպուտ, առեւան-

գում սովորական երեւոյթներ դարձած էին: Ամէն անգամ, երբ կը լսէինք թէ զինուոր կուգայ, դու կը պատէր մեզ: Զգիտէինք ի՞նչ ընել: Աշխարհքէն կտրուած, թուրքիան եռուղեոի մէջ, յաղթութեան ու պարտութեան լուրեր, ջարդ ու սպանութիւն, մեզ անդադար սարսափի մէջ կը պահէին:

Օր մըն ալ լուր տարածուեցաւ թէ Զէրքէզ Իպրահիմ «փաշայի» կամաւորները կուգան: Դարձեալ դողը պատեց ամէնքիս: Բարեբախտաբար Զէրքէզները առանց նեղութիւն տալու եկան ու գացին դէպի երզրում:

Քանի մը օր վերջ եկաւ մէկ ուրիշ «փաշա» մը, իր երկու հազար կամաւորներով: Ժողովուրդը հէքիաթներ կը պատմէր անոնց զազանութեան մասին: Տեղական թուրք իշխանութիւնն անգամ կը սարսափէր անոնցմէ: Վերջապէս եկան և ուշ տիկաններու առաջնորդութեամբ բաժնուեցան հայ տուներուն վրայ: Հազիւ ոտքերնին տունին սեմէն ներս ձգած ծայր տուին անլուր խժդժութիւններն ու խոշտանդումները:

— Կեալո՛ւր, շո՛ւտ, հաւ բեր, օղի բե՛ր, անկողին բե՛ր, բեր ու բեր:

Մէկ այլ տեղ՝

— Աղջիկ կ'ուղենք, կի՞ն կ'ուղենք . . .

Եւ հիւրընկալ հայ տանտէրը, ծեծի տակ, անգգայ զետին կ'իյնար...

Հայ մամիկները որքան անէծք թափեցին անոնց գլխուն.

— Սև լուրերնիդ գայ, սաղ-սալէմէք չվերադառնաք, տուներնիդ վերան ըլլայ . . .

* * *

Ամառ էր: Յանկարծ արեւը խաւարեցաւ: Վատ նշան էր: Գուշակութիւններն սկսան: Եւ իրապէս ալ՝ այդպէս եղաւ: Թուրքերու պարտութեան լուրը սկսաւ բերնէ բերան գաղտնի տարածուիլ: Ռուսերը կը յառաջանային և գրաւուած վայրերու թուրք գաղթականութիւնն արգէն կը փոխադրուէր ներսերը: Իրար ետեւէ կուգային: Կառավարութիւնը զանոնք կը տեղաւորէր, առժամապէս, վիւղերուն մէջ: Ռուսական յառաջխաղացութեան լուրերը ծանր կը կշռէին նաև մեր վրայ: Թուրքերը կատղած էին:

Այդ օրերուն Անդրէասէն անցան ութհարիւը ուսւ գերիներ: Թուրքերը սոսկալի չարչարանքներու տակ բերին զանոնք և մեր վերի եկեղեցին լցուցին: Խումբ մը մանուկներ եկեղեցի գացինք և պատուհանէն պոռացինք թէ՝ «Հայ կա՞յ մէշերնիդ»: Թուրքերէն գիտցող մը պատախանէց: — «Մէկ Հայ կայ, ան ալ հիւանդ է»: Անմիջապէս տուն վազեցինք և տոպրակ մը հաց, ուտելիք և ծխախոտ նետեցինք պատուհանէն վար:

Ռուս գերիներու մեկնումէն երկու օր վերջը



ԿԱՄԻՍՑԻ ԴԱՆԻԵԼ ԶԱՎՈՒՇ


Հեշակեան խումբին պետք: Անդրեասցի իր ընկերներն
են՝ Գառնիկ Գրիգոր Պարոնեան, Գրիգոր, Վահունի, Յա-
րութիւն Բարիկեան, Պողոսւան, Ղուկաս Աղբար եւլն. :



318-98

Յիշատակ մը Անդրէասի շեն ու պայծառ օրերէն
բազմանդամ ընտանիի մը
ՏԻԳՐԱՆ ԲԱՐՄԵՂ ՍՈՒՔԻԿԵԱՆ

300 թուրք գաղթականներ եկան և բաժնուեցան
հայ գիւղերու վրայ: Խստիւ պատուիրուեցաւ որ
անոնց պէտք եղած աջակցութիւնը չի զլանանք:
Միևնոյն ժամանակ թուրք ոստիկանները կը սլք-
տային ամէն տեղ և մտրակի հարուածներու տակ
կը հաւաքէին իւղ, պանիր, գուլպայ, շապիկ-
վարտիք, կաշի, մննդեղէն ելն: Ո ևէ մէկը չէր
կրնար մերժել ինչ որ ուզէին, այլապէս չարաչար



359173

կը խոշտանգուէր: Ժողովուրդը մինչև ոսկորները
կը կողոպտուէր պաշտօնապէս, Շշմած էր, չգիտէր
ի՞նչ ըներ:

Երգնկայէն մօրեղբայրս կը զրէր թէ այս-
տեղի Հայերը տեղահան են եղած և ջարդի ուր-
ուականը կախուած է ամէնքի գլխին: Եւ կը մը-
տածէր թուրք բանակէն փախչիլ և տուն վերա-
դառնալ «գէթ միասին մեռնելու համար» . . .

Առաւոտ մըն ալ թուրք մունետիկը թաղէ
թաղ անցնելով կը պոռայ. — «Հայե՛ր, կառավա-
րութեան որոշումով, ամէն մէկդ Ածպտեր պիտի
տանիք շալակով երկու կոտիկ գարի կամ ցորեն:
Չի հազանդողը պիտի պատժուի: Գացէք արձա-
նազրուեցէք»: Գլխահակ, համակերպեցանք ամէն-
քըս ալ . . .

Հիմա կարգը եկած էր անասուններու գրաւ-
ման: Եզ, ձի, էշ կ'ընտրէին ու կը գրաւէին եր-
զընկա ուազմամթերք փոխազբելու: Շատեր գացին
ու չի վերադարձան, շատեր իրենց անասուններէն
զրկուեցան ու իրենց չոր հոգին ազատեցին: Գիւ-
ղացիները մնացին առանց անասունի: Դաշտերը
մնացին խոպան և փար ու ցանք չկրցան ընել:
Մամնաւորապէս Բիւրք հայ գիւղը շատ վնասուե-
ցաւ: Թուրք գաղթականները ոչ միայն կը տե-
ղաւորուէին հայ տուններուն մէջ, այլ և իրենց
անասունները թող կուտային գիւղի ցաներուն
մէջ: Ամբողջ հունձքը փճացուցած էին: Ո՞վ կը



Յիշատակ մը եւս
Նշան Սովիկեան իր ընտանիքով

համարձակէր բողոքելու: Աւելի յանցաւոր կը
դառնար: Ամէն կողմէ կը դիմէին հօրս, որ ազ-
գային և կառավարական շրջանակներու առջև
ճանչցուած մէկն էր: Բոլորին հայրս մէկ պա-
տասխան կուտար. — «Պիտի համբերենք և ինչ
որ կ'ուզեն պիտի տանք: Ուրիշ ճար չունինք»:

Քանի մը օր վերջ գիւղացիները պատուի-

ըակութիւն մը կը դր' են գայմագամին աղերսելու,
որ կարգադրութիւն մը ընէ, գէթ հունձքը չի
փացնելու և ժողովուրդը վերահաս սովէ փըր-
կելու համար:

Գայմագամը կը պատասխանէ.

— Դուք գացէք, մենք ասոր միջոց մը կը
խորհինք . . .

Խորհած միջոցը այն կ'ըլլայ, որ յաշորդ օրը
խումբ մը կամաւոր զինուորներ կը դրկէ. որ-
պէսզի գիւղացիներու վզին նստած ապրին . . .

Շապին-Դարահիսարի հետ կանոնաւոր յարա-
բերութեան մէջ էինք: Սուրհանդակները լուր կը
բերէին թէ հոն ազգային կազմակերպութիւններն
ու կուսակցութիւնները համերաշխ կը գործեն և
ժողովուրդը կը զինեն անսակնկալներու առջև
պատրաստ գտնուելու համար: Մեզի հրահանգած
էին, որ հայկական թաղերուն մէջ գաղտնի պա-
հակներ գնենք յանկարծակի յարձակման չենթար-
կուելու համար:

Հալածանքն ու բռնութիւնը օրէց օր կը
սաստկանար: Թուրք ոստիկան ծանօթներ հօրս
կը յայտնեն.

— Մենք ասոր վերջը լաւ չենք տեսներ. . .

Այլևս համոզուած էինք, որ ճակատագրա-
կան աղէտը պիտի պայթի:

* * *

Բմբոստութեան ազդանշանը տուաւ Բիւրք
գիւղը: Ժողովուրդի աղաչանքն ու պաղտատանքը,
չէթէներու և թուրք գաղթականներու սանձար-
ձակ լրբութիւնները համբերութեան բաժակը լե-
ցուցած էին: Գիւղին մէջ գրեթէ երիտասարդ չէր
մնացած: Մեծ մասը լեռներու թաքստոցներն
էին քաշուած: Հայ պատիւը ամէն օր կ'ա-
րատաւորուէր: Հայ կինն ու աղջիկը աղբիւ-
րէն չուր չէին կրնար բերել, առանց թուրք
չէթէներու հայհուչներուն ու վայրահաչութեան...

Օր մը, երբ հարսին մէկը չուր բերելու կ'եր-
թայ, երկու չէթէներ ետեւէն կ'երթան: Մէկը իս-
կոյն կուժը կը խլէ, միւսն ալ թեէն կը քաշէ
զայն բռնաբարելու համար: Հարսը կը պոռայ և
հազիւ կը փախչի սրիկաներուն ձեռքէն: Լուրը
կը հասնի թաքստոցի հայ երիտասարդներուն: Կը
կատղին և այլես աւելորդ կը սեպեն համբերել:
Տղաքը վար կ'իջնեն և կը գտնեն փողոցին մէջ
այդ չէթէները: Դանակի հարուածները կը խրուին
անոնց կուրծքին մէջ: Աղմուկը կը բարձրանայ:
Տեղի կ'ունենայ նախ գրկախառն կոփւ մը, ապա
երկուստեք զէնքերը կը սկսին որոտալ: Անուրա-
նալի է Գուրգէն Քահանայ Ղազարեանի անձնու-
բացութիւնը: Ան էր, որ կը զեկավարէր իր հօտին
գիւցազնամարտը: Մօտ 15-20 չէթէներ գետին կը
փռուին: Թուրք մահանիցները սարսափահար

փախուստ կուտան և կը դիմեն Անդրէասի գայ-
մազամին։ Գայմազամը իսկոյն գօրք ու ոստիկան
կը դրէէ Բիւրք։ Խուժանն ալ կը մասնակցի։ Եր-
կուստեք վեց ժամ տեղող բուռն կոխւ մը տեղի
կ'ունենայ։ Մեր տղոց փամփուշտը կը սպառի և
ամէնքն ալ կը ջարդուին։ Բիւրքի ժողովուրդը
կը կոտորուի մինչեւ 15 տարեկանը և մնացեալն
ալ աքսորի ճամբան կը բռնէ։ Նկարիչ Շահնազա-
րը անխիղճօրէն կը ծեծուի և գանակոծութեան
չդիմանալով կը պարզէ գաղտնիքները։ Բիւրքցի-
ներու զէնքերը կը հաւաքուին և գիւղն ալ աւարի
կուտան . . .


Կարգը եկած էր միւս շրջաններուն . . .

* *

Մարտ ամսուն էր, երբ վերջադաւ Բիւրքի
կոփւը և կատղած թուրք խուժանն ու զօրքը
թափուեցաւ միւս հայ գիւղերուն վրայ։ Կը հա-
ւաքէին գիւղին մեծերն ու քահանաները և կը
պահանջէին, որ զէնքերը յանձնեն։ Շիկացած եր-
կաթներով, հրացանի կոթով զանոնք կը խոշտան-
գէին խոստովանութիւններ կորգելու համար։ Քա-
հանաներուն մօրուքները կ'ածիէին, տուները
կը ակի կուտային։ Անգթութեան ու գաղանու-
թեան բոլոր ձեերը սակայն, անկարելի կ'ըլլային
գաղտնիք մը քաղելու։

Հոս ալ գործի վրայ է հայ մատնիչը . . .

Մշակնոցի Կարապետ անունով գարշանքը
կը ոնափոխ կ'ըլլայ, անունը կը դնէ Ղարապեկ և



Շասին Գարամիասրի հեռոսամարտին մասնակցող
խումբ մը մարտիկներ, 1915ին

- | | |
|----------------------------|---------------------|
| 1) Տէր Ստփն. քնն. Կարինեան | 4) Սեպրակ Պալեան |
| 2) Շապուհ Օգանեան | 5) Դէորդ Թութեան |
| 3) Դարեզին Թորգոմեան | 6) Հայկազուն Խալեան |
| 7) Համի Վահան Գարիպեան | |

Աշխարհ Օվայի բոլոր հայ գիւղերու կազմակեր-
պութիւնները կը մատնէ։ Գիւղեր ամբողջ հրդեհի
կը արուին ոստիկաններու կողմէ և ժողովուրդը
կը ջարդուի . . .

Երբեմնի շէն ու հիւրընկալ հայ գիւղերուն
ծուխը երկինք կը բարձրանայ իբրև բողոք, սար-
սուռ ցանելով միւսներուն վրայ . . .

* * *

Եւ ահա Անդրէասի կոտորածը . . .

Ինչ որ կատարուեցաւ գիւղերուն մէջ, նոյնը կրկնուեցաւ Անդրէասի մէջ։ Նախ հաւաքեցին և բանտարկեցին բոլոր անոնք, որոնք ճանչուած էին իբրև ղեկավարներ ազգային կեանքի։ Զերբակալուածներուն մէջ էին Արմենակ Ատոմեան, Տիգրան Սուքիկեան և քսանի չափ երիտասարդներ։ Պարզ էր որ մատնուած էին։ Օր մը յետոյ, գիշերով, Նազարէթ Աղամեանն ալ կը տանին, որ այլևս չի վերադառնար։ Գայմագամը իր քով կը կանչէ հայրս, Տէրպապեան քահանան, Պետրոս Փարթալեանը և կը պահանջէ երկու հարիւր հրացան և մավզէր յանձնել։ Իբրև հաւաքիչ կը նշանակէ փօլիս Թէֆիքը։ Ի զուր կ'անցնի հայ ներկայացուցիչներուն բողոքը, թէ մենք զէնք չունինք որ յանձնենք։ Յուսաբեկ կը վերադառնան։ Նոյն գիշերը կուսակցութեանց ներկայացուցիչներուն հետ ժողով մը կը գումարուի և կ'որոշուի կաշառել զինահաւաք Թէֆիքը։ Որոշումը կը գործադրուի և կը հաւաքուի ժանդուած, անդործածների ատրճանակ ու հրացան, և կը յանձնուի կառավարութեան։ Սակայն ինչ որ կաշառը (կը փրկէր), մատնութիւնը քարուքանդ կ'ընէր։ Հայրս ալ դաւադրաբար ձերբակալուեցաւ։ Գայմագամը ոստիկան մը զրկած էր ըսելով թէ էարևոր գործ մը ունի հետը։ Հայրս կը մեկնի ոստիկանին ըն-

կերակցութեամբ և ուղղակի կ'առաջնորդուի քանու . . . ես որ կը հետեւէի հօրս, երբ տեսայ բանտին դուռը՝ յուզումը խեղդեց ինձ . . . Նոյն օրը, նոյն ձևով հաւաքած էին Գառնիկ Պարտեանը, Պատուելի Դաւիթը, Պետրոս Փարթալեանը, Հաճի Նազարը և Տէրպապեան քահանան։

Յաջորդ օրը, երբ ուտելիք ու հաղուստեղէն տարի հօրս, արցունքուտ աչքերով ըսաւ.

— Յարութիւն, ժամացոյցս ու մատանիս տուն տար. մեղ Սեբաստիա պիտի դրկեն . . . ո՛վ գիտէ, ինչ կ'ըլլայ մեր վերջը—եւ իրապէս վեցն ալ շղթայակապ բանտին դուրս հանեցին և բերին ոստիկանատան առջև։ Ոստիկանապետը զանոնք աչքէ անցընելէ վերջ հրահանգեց մեկնիլ։ Անոնք թրքական թաղէն անցնելով բռնեցին Սեբաստիոյ ճամբան։ Մենք ալ կառք մը վարձեցինք սնունդով ու ճերմակեղէններով բարձած և հետեցանք իրենց, մօտ երկու ժամուան ճաւբայ։ Յանկարծ մէկը մօտեցաւ հօրս և գաղտնի բաներ մը փսփըսաց ու հեռացաւ։ Հասկցանք որ 15-20 հոգիէ բաղկացած հայ երիտասարդներու խումբ մը նշան և երուանդ Մարթաեաններու ղեկավարութեամբ կ'ուզեն յարձակում գործել և փրկել կալանաւորները։ Զերբակալուածները, կը մերժեն իրենց փրկութեամբ՝ չվտանգելու համար միւսներու գոյութիւնը։

Տիսուր թափօրը կը յառաջանար այսպէս շըր-



ՀԱՅԵՐՆ ՄԻԿ ամիս խմարեցիք, յեծ կորուս պատահելով բնի բերդով

ջապատուած իրենց հարազատներէն, երբ ոստիկանները յանկարծ կեցուցին զանոնք և ըսին.—

«Մնաք բարի ըսէ՛ք ձեր հարազատներուն, ասկէ անդին չենք ձգեր որ անոնք այլևս ձեզի հետեւին»։ Սրտառուչ էր տեսարանը . . . Լացն ու արցունքը կը խեղդէր ամէնքիս։ Անկարելի էր իրարու գրկէ բաժնուիլ . . . կը նախազգայինք թէ անոնք բանած են մահուան ճամբան։ Կոշտ ու կոպիտ ոստիկանները հրացանի կոթերու հարուածով մեղ բաժնեցին . . . Մեր աչքին առջևէն մահտպարտները շղթայակապ կ'երթային և մենք անզօր՝ գամուած մնացեր էինք մեր տեղերը . . .

Գառնիկ Խալարեանը (Էտիրնէն վերագարձած), որ թբքական բանակի ծառայութեան մէջ էր և մեզի կը նկերանար, համոզելով ու մխիթարելով մեզ տուն բերաւ։ Յաջորդ օրը խանութ գացի, բայց ձեռքերս առաջ չէին երթար փեղկերը բանալու։ Քիչ վերջ մօրաքրոջս տղան Խաչիկն ու Գրիգոր Պողիկեանը եկան քովս։ Տխուր էին։ Բաներ մը կը փսփսային իրարու։ Հասկցայ թէ բան մը կայ, որ ինձմէ կ'ուզեն ծածկել։ Յանկարծ տեսայ հօրս մօրեղբայրը՝ Գալուստ Էնֆիէճեանը, որ եկած էր խանութը բանալու։ Երբ զիս տեսաւ փղձկեցաւ . . . Շուտ մը խանութը գոցեցի և տուն վազեցի խելագարի պէս։ Զարաշուք լուրը արդէն հասեր էր . . . Մերոնց գտայ սուգ ու շիւանի մէջ։ Հայրս և իր լնկերակիցները Անդրէասէն Յ. 30 ժամ հեռու, Սեբաստիոյ ճամբուն վրայ Ղարապայիր կոչուած լերան տակը սպաննած էին . . . Լուրը հասած էր նաև Շապին-Գարահիսար, քաջ

սուբհանդակ Հեքիմեան Քաջբերունի միջոցաւ ։
Ծանր տպաւորութիւն կը գործէ Դուկաս Աղբօր
և Հիւսիսեան Վահանի, Գարակէօզեանի, Միհրան
«կինտօ» Ենֆիէճեանի (հայրիկիւ մօրեղբօրդին)



Շասին Գարանիսարի 1915ի ներուամարտի ղեկավարներէն երիտասարդ Վ. Ա. Ս. Ն Հիւսիս-ԵԱՆ ընկերոջ մը նետ, որ ամբողջ Անդրէասին ըցանի հայրենակիցներու ծանօթ է։


և Պուռնազեանի վրայ։ Կ'որոշեն այլուս ժամ առաջ բերդը քաշուիլ։ Շապին-Գարանիսարի մարտիկներու բերդ քաշուելուն լուրը Անդրէասի թուրքերուն վրայ ձնչող տպաւորութիւն ձգեց։ Անդրէասի մէջ գտնուող թուրք զօրամասերը շարժման մէջ էին դրուած և Շապին-Գարանիսար կը դրկուէին։ Կորւը սկսած էր։ Թնդանօթի որոտի ձայները Տիւք լերան բարձունքէն մինչև Անդրէաս կը լսուէին։ Թուրք խուժանը կատղած էր։ Վայրկեաններու հարց էր կոտորածի հաւանականութիւնը։

Եւ ահա Անդրէասի թրքական թաղերէն խայտարդէտ ամբոխը զինուած սկսաւ հոսիլ հայկական թաղերը։ Զինուած էին բոլոր տեսակի զէնքերով։ Թուրք, դանակ, կացին, հրացան, ատրճանակ և ինչ որ ձեռքերնին ինկած էր։ Շատ հայերանուններով ու սերունդով կը ճանչնային թուրքերը, և փոխադարձաբար չէ որ երկար տարիներու գրացիներ էինք . . . Թուրք վարարած խուժանը երբ հայկական թաղերը թափուեցաւ, չգիտէինք ի՞նչ ընենք։ Աւար, կողոպուտ, ծեծ, սպանութիւն և ձերբակալութիւն անձրկի պէս կը թափուէին մեր գլխուն։

Շուտ, կեավուր, այսինչը կ'ուզենք, այնինչը բերէք . . . Եւ խուզարկութիւն ու կողոպուտ։

Երկու ոստիկաններ Թէֆիքի առաջնորդութեամբ եկան մեր տունն ալ խուզարկելու։ Հօր-

եղբայրս արկածով վիրաւորուած, տունն էր այդ օրը։ Ոստիկանները տակն ու վրայ ըրին մեր



ԶՕՐ. ԱՆԴՐԱՆԻԿ ԷԶՄԻԱՇՆԱՅ ՄԵԶ (1919-ԻՆ)

տունը և յանկարծ վառելափայտերուն տակ ծածկուած երկու մնառուկ գտան փամփուշով լեցուն...

Հօրեղբայրս ալ բռնեցին ու տարին։ Կատղած էին Թուրքերը, ի՞նչ կը նշանակէ այդքան փամփուշտ գտնել։ Ատոնց արմատը պիտի չորցնենք, կ'ըսէին։ Բանտը բերնէ բերան լեցուած էր կալանաւոր հայերով։ Դիշերով կը լսէինք, երբեմն հրացանի ձայներ։ Կոտորած էր . . . Քաղաքէն դուրս, փոսերու մէջ, 15-20-ով կը տանէին ու կը սպաննէին։ Հօտաղը օրը օրին լուր կը բերէր, թէ այսինչ տեղը այսքան դիակ է տեսած և այսինչ տեղը՝ այսքան . . . Ամէն ոք սարսափահար կ'երթար իր նահատակներու գիտակները վնասուելու Ամէն կողմ արիւն ու արցունք էր . . .

Սեբաստիայէն Շ. Գարահիսար երթալու համար երկու հազարնոց զօրամաս մը եկած էր Անդրէաս Խուժանին թողուցած պակասն ալ անլրացուց։ Խումբ-խումբ սպանութիւն ու կոտորած . . . Կարծես յոդնած էին մեր արիւնը խմելէ, երբ հրամայեցին վերապրողներուս պատրաստ ըլլալ 15 օրէն մեկնելու . . .

Բոնազաղթն ու բռնագրաւումը միաժամանակ սկսան։ Աւարի կը տրուէր ամէն ինչ, — տուն, խանութ, հարսառութիւն, ինչ կար և ինչ որ երկար տարիներու քրտինքով ու արցունքով էր ձեռք բերուած։ Իբրև թէ մեզի արտօնած էին, որ ծախենք մեր ունեցած-չունեցածը։ Սակայն շատ լաւ գիտէին որ ոչ ոք կ'առնէ և դրամ կը վճարէ, քանի որ ճարահատ իրենց պիտի ձգէինք ամէն բան։ Հայոց թաղերը շուկայի վերածուած

էր: Հըմշտուկ, քաշքուք, ծեծ, կողոպուտ . . .
Տեղահանութենէն օր մը յառաջ մունետիկը
պոռաց:—

— Վաղը ամէն մարդ պատրաստ թող ըլլայ
ճամբայ իյնալու: Անսաստողները խստիւ պիտի
պատժուին:

Որոշեալ ժամուն զինուած չէթէները ինկան
տունէ տուն և սկսան անխնայ ծեծելով մեզ դուրս
հանել մեր տուներէն . . .

Փոքը մանուկ էի և հազիւ կ'ըմբոնէի եղեւ-
րական դէպքերու ահաւոր ծանրութիւնը: Տակա-
ւին աչքերուս առջև կախուած են մեր սուզի
բեռներն ու կարաւանները: Ո՞ւր կ'երթայինք,
ինչո՞ւ կ'երթայինք: Ի՞նչ զիտէի: Չէթէին հար-
ուածը սթափեցուց ինծի և լալով տուն վաղեցի
ու փաթթուեցայ մօրս . . .

Մեր էշը դուրս հանեցինք, սնունդ ու հա-
գուստ, կապոց-կապոց բեռցանք վրան... Ծերու-
նի մեծ մայրիկս անկարող էր տեղէն շարժելու:
Բսաւ, ձգեցէ՛ք ինծի, ինչպէս զաւակներս սպան-
նեցին, թող ինձ ալ հո՛ս, տանս սեմին վրայ
սպաննեն: Գացէք դուք:

Սրցունքը խեղդած էր մեզի, ի՞նչպէս բաժ-
նուէինք: Անդադար կը համբուրէր մեզ ու ձեռ-
քերը ծունկերուն զարնելով կուլար ու կը պա-
ղատէր . . .

Զար դեկի պէս նորէն երկցան չէթէները և

մեղ քշեցին դուրս: Մեր տունէն վար իջած տ-
առեն, ի՞նչ տեմնենք, ամէնքն ալ տուլրակ մը ու-
սերուն, եղ մը, կով մը, կառք մը կամ էշ մը
քեցած, հաւաքուած են և իրարու կը սպասեն
խաչելութեան ճամբան քոնելու համար: Տիւրկե-
րենց այգին կայան էր դարձած: Ուշ ասեն Ան-
դրէամն պարզուեցաւ: Արել մարը չմտած մեղի
ճամբայ հանեցին: Վեց-եօթ ոստիկաններ մեղի
կ'ընկերանային: Քանի մը երիտասարդներ կտ-
նացի հագուստ հազած խառնուած էին կարաւա-
նին: Հազիւ վարի առուն անցած էինք, երբ չորս
քիւրտեր և երեք ձիաւորներ առջենիս ելան: Հա-
ճի պէկի զօլամներն էին, որ եկած էին Տաքէս-
եան Ագամի, Քէֆէլեան Արմենակի, Տիրատուր-
եան Աղշակի և ուրիշ երկու հայրենակլիցներու
ընտանիքները ազատելու: Բայց ոստիկանները
չձգեցին: Եէնի-Քէօյի ուռիներուն մէջ էինք,
երբ Հաճի Պէկի տղան կըկին դրդեց մեղի որ
փախչինք: Բայց անկարելի էր ոստիկաններու
աչքին առջեւն փախչիլ: Մեր առաջին կայանն ե-
ղաւ Եէնի-Քէօյի առւոյտի կանաչ դաշտերը: Ան-
դրէամէն Եէնի-Քէօյ հազիւ կէս ժամուան ճամ-
բայ է, բայց ի՞նչ չարչարանքներու չենթարկուե-
ցանք . . .

Զի կըցանք քնանալ: Կէս գիշեր է եղած ար-
դէն և ամէն ընտանիքէ լացուկոծի ձայներ կը
լսուէին: Մէկը հիւանդ է, միւսը երկունքի ցա-
ւերու մէջ, մէկ ուրիշը իր տանը թողած հիւան-


դին ու հարազատին վրայ է՝ ողբայ: Բաց դաշտին
մէջ, աստղերու փայլին տակ, Հայ մարդը դար-
ձած էր ողբուկոծի նուագարան մը . . . Միթէ
դահիճն ու գոհը քով քովի կընային քնանալ . . .
Մարդ այնքան փրկարար, այնքան փոքր կ'երե-
ւար, ալ չէինք մտածեր, հաշտուած էինք անոր
հետ և նոյն իսկ կը փնտռէինք ժամ տուած ազա-
տելու համար: Առաւօտեան պաղ ցողը թրշած
էր սոմէնքա: Կը դողայինք ու կը սրսրիայինք:
Ժանտարմները կրկին տնկուեցան մեր առ-
ջեւ.—

— Շուտ, ելէ՞ք, ելէք պիտի երթանք . . .

Եւ հարուածները աչ ու ձախ կ'իջնէին կար-
կուախ պէտ:

Կարաւանը ճամբայ ինկաւ: Մեր աչքերը
գամուած էին մեր ծննդավայրին: Ետ կը դառ-
նայինք, կարօտո՞վ, անհուն յուզումով կը դի-
տէինք մեր հայրենի գիւղաքաղաքը, որ շուտով
պիտի ծածկուէր բլուրներուն ետե . . . Աւ չտե-
սանք: Ճամբուն ելևէջներուն յանձնուած կը յա-
ռաջանայինք: Ածպտերի մօտեցած էինք, երբ սո-
տիկանները կարաւանը կեցուցին: Զորս ձիաւոր-
ներ եկան և մտան կարաւանին մէջ: Վեց տղա-
մարդիկ զատեցին և առջևնին խառնած տարին:
Այդ օրը կիշերեցինք Ածպտերէն քիչ մը անդին,
Աթ-Թէօյի մօտերը: Թուրք գիւղացիները, ծախե-
լու համար մեզի իւղ ու մածուն բերած էին:
Մեր (պահապան) ստիկանները մեզի ըսին

վաղուան մեր երթալիք ճամբան շատ վտանգաւոր
է: Զէթէներ կան: Կրնայ պատահիլ որ ձեզ գար-
նեն և կողոպտեն: Եթէ քովերնիդ դրամ ունիք,
փոխանակ անոնց տալու, մեզի տուէք:



ՍԵՆԵՔԵՐԻՄ ԳԱԼԻՕՆՃԵԱՆ

1906 թիվին ուսանող Սվագի բարձր դպրոցի.
յետոյ ուսուցիչ Ամերիկեան Գոլէնի:
Նահատակ՝ 1914—15:

Զորբորդ օրն է արդէն մահուան ճամբայէնք
կը քալէինք։ Եկած էինք այն վայրը, ուր 1914-ին
Օտապաշեան Սահակ Վարդապետը չարաչար ըս-
պանած էին։ Փոլիս Մկրտիչ էֆէնախն մեղի-
ցոյց կուտար անոր սպաննուած վայրը։

Գալարապոյոյ ճամբաներէ վերջ մտանք
թէօր-օղու Տէրէսին, որ մօտ երեք ժամուայ
ճամբայ մըն է և սարսափի կ'ազդէ անցորդին։
Չորէն դուրս ելանք և հասանք Կիրճինիս դիւղա-
քաղաքը։ Շուկայէն անցած ժամանակ հացագործի
խանութէ հաց գնեցինք և անցանք։ Մինչ այդ
թուրք նպարավաճառ մը եղօրո Շապուհի թէէն
բռնած ներս կը քաշէ զայն որդեգրելու համար։
Մայրս արծիւի պէս մէջտեղ նետուեցաւ և ըսաւ։

— Լաւ է ինձի սպաննէք, ապա զաւակներս
խլէք։

Խսկոյն եղբօրս ձեռքէն բռնած յառաջացանք։
Կարաւանը կեցուցին արտի մը մէջ՝ և ըսին։ «Հոռ
պիտի զիշերէք այսօր»։

Առաւօտուն, Կիրճինիս ոստիկան զօրքի հա-
րիւր սպետն եկաւ։ Խիստ համակրելի երիտասարդ
մըն էր։ Մտաւ մեր կարաւանին մէջ՝ և բարձր-
տեղ մը ելաւ ամէնքէն նկատուելու համար։

— Հայրենակիցնե՛ր, ըսաւ հարիւրապետը,
շատ կը ցաւիմ ձեր վիճակին վրայ և շատ լաւ
գիտեմ թէ մինչև հոս ինչպիսի տառապանքներով
հասաք և ժանտարմաները ինչքան նեղութիւն

տուին ձեղի։ Մակայն հոդ մի ընէք։ Ով որ ձեզմէ
կողոպտուած է և ինչ առարկայ որ խլուած է,
թող քովս գայ, ես պիտի վերադարձնեմ այդ ի-
րերը իրենց տէրերուն։ Ձեզմէ խլուած դրամները
մէայն չպիտի կրնամ վերադարձնել, որովհետեւ
այդ դրամով ձեզ համար հաց գնեցի, որ ամէնքիդ
հաւասար բաժնեմ . . .

Եւ իսկապէս նախ վերադարձուց մեզմէ
խլուած իրերը և յետոյ իր ձեռքով ամէնքիս հաց
բաժնեց։ Բաժնուելէ առաջ մեզի յուսադրեց ըսե-
լով որ իր հրամանատարութեան տակ գտնուած
վայրերուն մէջ մեզի ոչինչ կրնայ պատահիլ։

Անշուշտ, նման խօսքեր, այդ օրերուն, ան
ալ թուրքի մը բերնէն, անհաւատալի կը թուէր։

Կիրճինիսէն ճամբայ ելանք գէպի չգիտենք
ուր։ Անձրւ կուգար, Մեր սրտերուն պէս օդն ալ
տխուր էր։ Մեզի ընկերացող ոստիկանները միւս-
ներուն բազդատմամբ աւելի մտրդավայել էին։
Հետերնիս կը խօսէին և մեր անցած ճամբաներն
ու լենները կը բացարէին։

Հասանք Գուրու-Զայիր կոչուած գիւղաքա-
ղաքը։ Տեղացող անձրւէն Գուրու-Զայ գետակը
յորդած էր։ Խեղդուած երեխայ մը տեսանք ջու-
րին մէջ։ Բարեսիրտ ոստիկանները մեզմէ բաժ-
նուեցան և անոնց փոխարինեցին կոչտ ու կոպիտ
ժանտարմաներ։ Գիշեր մըն ալ հոդ անցընելէ
վերջ կրկին ճամբայ ելանք։ Ճամբու ընթացքին

առուակի մը եզերքը ոսկրացած երեխայ մը տեսանք, որ չոր հայ կը կրծէր . . . Տարակոյս չկար, որ ուրիշ հայ կարաւան մըն էր անցած և ճարահատ ծնողները լքած էին այդ անմեղ մանկիւ կը . . .

Յոդնաբեկ ու տրտում կը քալէինք անծանօթ ճամբաներէ ու ձորերէ, երբ քովստի խճուղիէ մեզի միացաւ կիրասնի բախտակից հայ կամը մեզի միացաւ կիրասնի բախտակից հայ կարաւանը: Քանի կը յառաջանայինք լեռներն ու բարձրաժայռերը մեզի սարսափ կ'ազդէին: Յանկարծ մեր դիմաց տեսանք խայտաբղէտ բազմութիւն մը: Թուրք, Քիւրտ մեծ ու պղտիկ խռնուած էին: Ամէնքն ալ զինուած: Արեւուն շողերուն տակ իրենց սուրերն ու գանակները կը փայլիէին: Հետզիւտէ մօտեցան մեզի և քաղցած գայլերու պէս յարձակեցան մեր կարաւանին վրայ: Օգնութիւն, գոռում-գոչում, աղեկտուր կանչեր, ոչ ոք կը լսէր: Զէնքերու որոտը արձագանգ կուտար ձորին մէջ: Ժանտարմաները անզօր էին և ոչինչ կ'ընէին: Խուժանը պղտոր հեղեղի պէս թափեցաւ մեր վրայ և յափշտակեց ինչ որ ունէինք: Կարաւանը բաժնեցին չորս մասի և նախիրի պէս առջևնին խառնած ամէն մէկը, տարբեր-տարբեր ուղղութեամբ տարին: Ողբ ու կոծին հետ գաւեշտական մասերն ալ պակաս չէին: Կարաւանէն հայ ընտանիք մը, որ գոմէշի կառք մը ունէր և կ'աճապարէր ժամ առաջ աղատելու, երբ գոմէշ և ները տեսան քովի գետակը մտան ջուրին մէջ և

պառկեցան . . . Ամառուան տաքէն կը հեային խեղճ անասունները: Միւս կառքերու եզներն ալ ինկան ջուրին վրայ և զովացան: Քիւրտերը օգտուեցան այդ պահէն և մինչև մեր ներքնաշապիւր կողոգտեցին և կառքերն ալ անասուններով միասին գրաւեցին: Ընդդիմացողը անմիջապէս կը սպաննէին:

Մեր կարաւանի բազմութիւնը նուազած էր: Քիչ վերջ ձիաւոր մը եկաւ իր հետևորդներով և սուրը ձեռքը փարտելով արգիլեց խուժանին որ մեր կարաւանին մէջ մտնէ: Սնտանելի էր մեր վիճակը: Դեղնած ու չորցած տերևներու պէս յանձնուած էինք գաժան քամիներուն: Սնօթի ու ծարտւ հոգինիս կ'ելէր: Քիւրտ ձիաւորը կրկին եկաւ մեր մէջ: Զուր բերել տուաւ, խմեցինք, լուացուեցանք ու զովացանք: Սակայն սոր նպատակն ալ ուրիշ էր: Ինչ որ կըցած էինք իր միջամտութեամբ վրկել, հիմա եկած էր մեզմէ նուէր սպաննչելու:

— Հայրենակիցներ, ըսաւ այդ Քիւրտը, ինչպէս ես ձեր կեանքն ազատեցի այդ խուժանին ձեռքէն, գուք ալ կը կարծեմ թէ ինծի յիշտատկ մը կուտաք: Մեծ բան չեմ ուզեր: Ինծի պէտք են մատանիներ և օղեր: Գիտեմ որ ձեր քով այդպիսի յիշտատակներ շատ կ'ըլլան: Ինծի շատ գոն պիտի թողուք.— Ճերմակ լաթ մը փուեց գետին և սպասեց մեր նուէրին: Ամէն կողմէ սկսան լաթին վրայ ձգել ոսկի մատանիներ, օղեր, շղթաներ,

զարդեր ու ժամացոյցներ, աղամանդէ մանեակներ, ծխախոտի արձաթ տուփեր են.։ Կրկին շընորհակալութիւն յայտնեցինք և ինկանք ճամբայ: Բաւական երթալէ վերջ հասանք Եփրատի ափը:

Աղմկալից Եփրատը թաց դագաղի մը պէս մեր առջեն էր . . . Ոլոր-մոլոր ալիքները ժայռերուն ու թուփերուն զարնելով կը սուրար ողբազին: Կամուրջ մը նետուած էր վրան, որ իր ոտքերուն վրայ հաղիւ կը կենար:

— Քէօփրիւ փարասի . . . աղդարարեցին մեզ:

Մէկ-մէկ զրուշ տուինք ու անցանք միւս ափը: Քիչ առաջ մեր կարաւանէն բաժնուած մէկ մասը հոդ կրկին գտանք: Զարհուրելի էր անսնց վիճակը . . . Ոտարոբիկ, մերկ ու տկլոր էին ամէնքն ալ: Խժգօրէն կողոպտուած էին: Կիներ ու աղջիկներ էին առևանգուած: Պէրպէրենց Պապը, արիւնաներկ, արեւու շողերուն տակ, քարաբլուրի մը վրայ ինկած կը հառաչէր . . . Վէրք էր ստացած: Մեզմէ քիչ անդին ծառախիտ, վայրի անտառ մը կար, որ սարսափ կ'աղդէր: Ուժաւպառ, անօթի ու ծարաւ, բազմաթիւ անզամներ կողոպտուած ու տառապահար ժողովուրդը անգըլուխ նախիրի հօտ մըն էր դարձած: Քանի մը հոգի, չդիմանալով անօթութեան, մօտակայ զիւղերը գացին ցորեն քաղելու, բայց ա՛լ չվերադան . . .

Յանկարծ ճերմակ վեղարածե գլխարկով

թուրք ձիաւոր մը եկաւ: Մտլակը քաշեց և յարձակեցաւ թուրք զիւղացիներուն վրայ, որոնք եկած էին մեզի հաց ու պանիր ծախելու և վերջն ալ մեզ կողոպտելու: Մէկին ձեռքէն ձին առաւ, միւսին էշը և մեզի տուաւ: Ո՞վ էր, ի՞նչ մարդ էր չգիտէինք: Երբ հեռացաւ, թուրքնորը կրկին եկան և իրենց ձիերն ու էշերը խլեցին մեզմէ: Կրկին ճամբայ հանեցին մեզ:

Եփրատի եղերքով ու ընկերակցութեամբ կը քալենք: Այլևս ոչի՞նչ ունինք: Ո՞չ կառք, ո՞չ ձի, ոչ էշ: Ամէն ինչ խլուած և մնացած էինք հետիւն:

Աչքերնիս Եփրատին յարած կ'առաջանայինք: Խւրաքանչիւր յիսուն կամ հարիւր քայլի վրայ կը տեսնէինք դիակներ, որ կը ծփային ջուրին երեսը . . . կը դժուարանայինք գետէն ջուր խմել: Զէ՞ որ մեր անտէր ու եղերաբախտ ցեղի խաչելութեան արիւնն էր, որ խմած պիտի ըլլայինք Եփրատի ջուրերուն հետ . . .

Աստուծոյ անունը միշտ մեր դալկահար շըրթունքներուն վրայ էր: Կ'ոգեկոչէինք և կ'ըմբուտանայինք, օգնութեան կը կանչէինք ու կ'ընդվըդէինք . . .

Գիշեր մըն ալ Եփրատի մեղեղիներուն տակ, քաց դաշտի մը մէջ անցուցինք: Կրկին ճամբայ ելանք: Աստիճանաբար Եփրատը կը հեռանար մեզմէ: Ճամբուն վրայ անպակաս էին սեցած ու

ուռած դիակները . . . Փոսեր ու խորխորատներ դիակներու կոյտեր . . . Հապա մանուկները , . . . այդ անմեղ ու եղերաբախտ զոհերը թուրք գաղանութեան։ Լըուած՝ ծառերուն տակ ու ժայռերուն վրայ, իրենց զարհուրանքն ու բողոքը դրած էին մէկ մոգական բառի մէջ,— «Մամա՛, մամա՛» . . .

Հիւանդութիւնն ու յոզնութիւնը, տառապանքն ու չարչարանքը օրէց օր կը նուազեցնէր մեր թիւը, Եփրատը կրկին երևաւ մեր աշքին և կրկին անյայտացաւ։ Ոստիկանները յայտնեցին թէ շուտով Տիվրիկ պիտի հասնինք։ Բայց անպիտանները մեզի չձգեցին, որ քաղաքէն անցնէինք և քիչ մը ուտելիք առնէինք։ Երկու ջրաղացներու առջևէն մեղ ձոր մը քշեցին, Ոստիկաններէն մէկը 14 տարեկան աղջնակի մը ձեռքէն բռնած քարի մը վրայ նստած էր, և իբրև թէ կարաւանի վերջաւութեան կը տպասէր։ Աղջնակը կուլար, կը թախանձէր, Աղջիան մայրը արծիւի մը պէս խոյացաւ և ուզեց զայն գազանին ձեռքէն ազատել, Ոստիկանը սպաննեց մայրը և բռնաբարեց աղջիկը . . . Ժամեր յետոյ, արտասուաթոր աչքերով, եկաւ և միացաւ մեր կարաւանին և իր ազգականներու հոգացողութեան յանձնուեցաւ։ Քիչ յետոյ, նմանօրինակ մէկ ուրիշ դէպք ալ պատահեցաւ, դարձեալ, մեր կարաւանի անդամներէն մէկուն ։ Զէին խնայեր ո՛չ մեր կեանքին, ո՛չ մեր պատուին և ոչ ալ մեր տառապանքին . . .

Յաջորդ օրը Եփրատը կրկին փռուեցաւ մեր առջև։ Այս անգամ ծփացող դիակները աւելի շատ էին, քան վերջին անգամ որ տեսեր էինք։ Տասը օր շարունակ Եփրատէն կը հեռանայինք ու կը մօտենայինք և ամէն անգամ ջրամոյն դիակներ կը տեսնէինք։

Մօտեցեր էինք հոչակտոր Ակն գիւղաքաղաքին։ Եփրատի եղերքէն և քաղաքի տակէն անցնելով զառիթափի մը վրայ կանդ առինք։ Պահ մը հանգստանալէ վերջ շատեր քաղաք գացին գնումներ ընելու։ Ակն բլուրի վրայ փոքրիկ քաղաք մըն է։ Բաւական թիւով հայ ընտանիքներ մնացած էին չնորհիւ իրենց արհեստին։ Անդրէամէն ալ քանի մը ընտանիքներ ժամանակին հոն գացած էին և զերծ մնացած մեր ճակատագիրէն։ Ոչինչ կրնային ընել մեր փրկութեան համար։

Քաղաքի շուկան կը յորդէր պտուղներով։ Սև ու ճերմակ թութը ամէնքիս ուշադրութիւնն էր գրաւած։ Ագահութեամբ կ'ուտէինք և ճամբու պաշար կը պատրաստէինք։ Աննման էր նաև քաղաքի պաղորան ջուրը։ Եփրատի եղերքը շարուած, բազմաթիւ ակերէն յստակ ու վճիտ ջուրը պըղպըղալով դուրս կը ցայտէր։ Օր մը մնացինք հոն և քիչ մը յոզնութիւննիս առինք։

Մեր շունը, որ հաւատարմօրէն ընկերացեր էր մեզի, հակառակ ոստիկաններու արգելքին, ստիպուած եղանք անօթութենէ փրկելու համար, Ակն ձգել։ Պարան մը կապեցինք վիզը և տուինք

թուրքի մը ձեռքը, Մարդը տոպրակէն երկու օ-
խայի չափ խնձոր տուաւ մեղի, Բայց կէսօրէ
վերջ շունը փախած և կրկին գտած էր մեզ: Ոտ-
քերնիս կը փաթթուէր, ձեռքերնիս կը լիզէր և
մեր քովէն չէր հեռանար: Երեկոյեան ուշ ատեն
թուրքը կրկին եկաւ և տարաւ . . .

Յաջորդ օրը առաւոտեան կրկին ճամբայ
ինկանք, Երկու թուրքեր բոներ էին ձինկիւոենց
Սարգիսը և չէին ձգեր, որ միանայ կարաւանին: Մայրը կուլար ու կ'ողբար, կ'աղաչէր ու կը պա-
ղատէր, որ ազատ ձգեն իր տղան: Չգիտենք ինչ
եղաւ Սարգիսը . . . Բայց ան երբեք չվերադար-
ձաւ այլեւ:

Արցունք չէր մնացած մեր աչքերուն մէջ, որ
թափէինք և զովացնէինք մեր սրտերը: Վարժուեր
ու բթացեր էինք ցաւի, մը մուռի, սուր ու շի-
ւանի բոլոր տեսակներուն: Կենդանի ուրուական-
ներու պէս, փոշոտ ու անծանօթ ճամբաներուն
էինք յանձնուած: Կեանքը բեռ մըն էր դարձած:

Քանի մը օր յետոյ հասանք Արարկիր: Մեզ
տեղաւորեցին բացօթեայ արտի մը մէջ, Հոն գը-
տանք Ազգտերցի հիւանդ հայրենակից մը, որ
կարաւանէն ետ էր մնացած: Անկէ իմացանք, որ
Անդրէասի շրջանի հայ գիւղերու բոլոր կարա-
ւանները այդտեղէն էին անցեր, Խսկոյն մեր կա-
րաւանին շուրջը գերք բոնեցին թուրք ու քիւրտ
վաճառորդները: Հաց, մածուն, իւղ, պանիր ելն.

բերած էին ծախելու: Դրամ ունեցողը կը գնէր,
չունեցողը խոտ կ'ուտէր . . .

Խորտ ու բորտ ճամբաներէ անցնելով հա-
սանք Գըրք-Կէօղ, Մալաթիոյ մօտերը: Գիշեր մը
հոդ լուսցնելէ վերջ առաւօտեան կանուխ ճամ-
բայ հանեցին մեզ գէպի ֆուրնձըլար:

Ֆուրնձըլարը լեցուած էր հայ կարաւաններով:
Ամէն կողմ լաց ու արցունք էր: Մահուան դողը
բոնած էր ամէնքին: Հինգ-տասը վայրկեան հեռու
Գանլը-Տէրէի սարսափը կար մեր առջև: Մե-
րաստիոյ, Սամսոնի, Կիրասոնի և Ակնի կարա-
ւաններուն մեծ մասը այդ ձորին մէջ խողխող-
ուած էին և անկէ անդին շատ քիչերն էին ազատ-
ուած: Արդ, պարզ էր, որ մենք ալ քիչ վերջը
նոյն բախտին պիտի ենթարկուէինք: Որոշուեցաւ
կաշառել Ֆուրնձըլարի միւտիւրը և 8 օր պայ-
մանաժամ առնել: Անկէ վերջ «Աստուած մեծ է»
կ'ըսէինք . . . Քսան ոսկի հաւաքեցինք և տուինք
միւտիւրին: Մեր վերջին յոյսն ու հարստութիւնն
էր ատիկա: Ութ օր պայմանաժամ ստացանք և
ինչպէս կ'ուզէինք որ շվերջանան այդ օրերը:

Ամէն օր նոր-նոր կարաւաններ կուգային:

Օր մը լուր տարածուեցաւ թէ բոլոր հայ
մանուկները պիտի հաւաքեն և դպրոց դնեն:
Պարզ էր, որ կըօնափոխ պիտի ընէին և ապագայ
թուրքեր պատրաստէին . . .

Խումբ մը մանուկներ հաւաքուած գացինք

մեր քահանան տեսնելու:

— Տէր հայր, ըսէք Աստծու սիրոյն, մե՛զք գործած կ'ըլլանք, եթէ մահմետականութիւնն ընդունինք և մահէ ազատինք . . .

— Զաւակներս, ըսաւ քահանան արցունքոս աչքերով, կեանքը քաղցր է, անոնք որ յոյս ունին թէ կընան ազատիլ, թող երթան . . .

Յաջորդ օրը մանչ ու աղջիկ հաւաքուած գացինք միւտիւրը տեսնելու: Հոն թըքախօս կաթոլիկ հայ կին մը կար, որ սպասաւորութիւն կ'ընէր: Անոր հարցուցինք թէ ճիշդ է մանուկներու հաւաքման լուրը:

— Այ՛ո, ճիշդ է, մինչև 14 տարեկանները պիտի հաւաքեն, ըսաւ հայ կինը:

Վերադառնք կրկին մերոնց քով:

Քիչ վերջ գազան ոստիկան մը, հաստ փայտ մը ձեռքին եկաւ կեցաւ մեր կարաւանին գլուխը:

— Շո՛ւտ, պատրաստուեցէ՛ք, պիտի երթաք, ըսաւ:

Փօլիս Մկրտիչը իսկոյն միւտիւրի արտօնութեան թուղթը ցոյց տուաւ, բայց թուրք ոստիկանը ոչ միայն լսել չուզեց, այլև գաւազանի հարուածներուն տակ դիտապաստ գետին ձգեց Փօլիս Մկրտիչը: Քահանան նոյնպէս աղաչեց — պաղատեց: Ան ալ նոյն տխուր բախտին արժանացաւ և անխղճօրէն գանակոծուեցաւ: Լաց ու

կոծի և մահացու հարուածներու տակ մեզ ճամբայ հանեց:

* * *

Քսան - քսանը ինդ մանուկներ, ոստիկանի հարուածներէն սարսափահար, փախանք և եկանք միւտիւրի տան մօտերը: Զէխնք մտածեր թէ ի՞նչ կ'ընենք: Վախը և ապրելու բնազդը մեզ բաժներ էր մեր ծնողական գորովէն: Հեռուէն կը լսէխնք մեր խելակորոյս մայրերու սրտաճմիկ ազաղակները: — Զաւակներս, զաւակներս . . . Եւ մենք ալ լալով կ'արձագանգէխնք անոնց: — Մայրիկ, մայրիկ . . . Կարաւանն անհետացաւ ծեծի տակ: Այլևս բաժնուած էխնք մեր հարազատներէն: Որը էխնք մնացած: Ծառերու շուքին տակ, երկչու եղնիկներու պէս իրարու քով եկած միաբերան կը հեծկլտայինք ու բարձրածայն կուլայինք: Աշխարհը մեր գլխուն էր փլած: Անճար ու անզօր էխնք ոճրագործներու անզմութեան հանդէպ: Ի՞նչ պիտի ըլլայ մեր վիճակը: Մանկական ուղեղով խորհեցանք և ելք մը գտանք: Գացինք միւտիւրի սպասաւոր հայ կինը գտանք և խնդրեցինք, որ միւտիւրը մեզ որբանոց դնէ: «Անհոգ եղէք» ըսելով հեռացաւ մեզմէ: Օրը իրիկուն եղաւ և մենք անհամբեր լուրի մը կը սպասէխնք: Եւ ահա, ձեռքը ծրար մը միւտիւրին սպասաւոր հայ կինն եկաւ: Ուտելիք բաժնեց ամէնքիս, յուսադրեց, սիրտ տուաւ ու գնաց: Քիչ վերջը երկու թուր-

քեր հսկայ սև կապերտ մը բերին, որպէսզի վեր-
մակի տեղ գործածենք: Կը կռահէինք թէ ասոնք
արդէն նախնական նշաններն են մեզմով հետա-
քըրքըուելու և որբանոցի մը մէջ տեղաւորելու:
Աւելի յանդուզն եղանք և երկու հոգով դացինք
միւտիւրը տեսնելու և խնդրելու որ մեզի շուտ
դրկէ: Զաւակներս, ըսաւ, երբ որ Մերաստիոյ
կարաւանը գայ, անոնց կառքերը պիտի առնեմ և
ձեզի Մալաթիա ղրկեմ: Շնորհակալութիւն յայտ-
նելով դուրս ելանք: Ուր պիտի երթայինք, չգի-
տէինք: Որոշ կայան մը չունէինք: Թափառական
էինք: Խմբով ասդին-անդին կարաւաններուն մէջ
կ'երթայինք և մեր վիճակի մասին կը խօսէինք:
Յանկարծ տեսանք Զիլ Գրիգորին աղջիկը, որ
վազելով դէպի մեզ եկաւ: Կարօտով իր շուրջն
հաւաքուած սկսանք պատմել մեր քաշածները:
Ինք ալ պատմեց մեր ծնողներու և իր արկածա-
լից փախուստի մասին: Ինծի ըսաւ թէ մայրդ
ոստիկանին դրամ պիտի կերցնէր և վերադառնար:
Աւա՛ղ, երկար օրեր սպասեցի մայրիկիս գալստ-
եան և ան երբեք չվերադառնաւ:

Ութ օր Ֆունձըլար մնալէ և երկար սպա-
սումներէ վերջ, Մերաստիոյ կարաւանն եկաւ:
Բոլոր կառքերը խլեցին անոնց ձեռքէն: Երկու
ոստիկաններ մեզի բեռան պէս լեցուցին սայլե-
րուն վրայ և ահա ճամբայ ելանք դէպի Մալա-
թիա: Զօրանոցներու առջե սայլերը կեցան: Մենք
ալ իջանք և կառավարչատուն գացինք: Ոստիկան

մը եկաւ և սկսաւ հասակաւորները զատել: Քանի
մը հոգի առջեր խառնած բանտ առաջնորդեց:
Ասոնց մէջ էին եղբայրս Շաղուհը, Սոզոմոն Բա-
թիկեանը և ուրիշներ: Մեզ ալ առաջնորդեցին
ուրիշ տեղ մը: Ուշ ատեն հաց բերին և կերակը-
րեցին մեզ: Յոզնած ու դաղրած էինք, իսկոյն
պառկեցանք պարտէզի մը մէջ:

Առաւոտուն արթնցանք: Արեկի տաք շողերը
ինկած էին մեր վրան: Մալաթիոյ կարգ մը հայ
ընտանիքներ տակաւին չէին գաղթած: Ծանօթա-
ցանք ու պատմեցինք մեր զլխուն եկածները:
Մեզի ուտելիք ու հագուստ կուտային և տխուր-
տրտում կը հեռանային մեր քովէն: Այդտեղէն
մեզի Տաշ-Քիլիսէի դպրոցը տարին: Հոն մոլեսանդ
թուրք մը մեզի թրքական աղօթքներ կը սորվեց-
նէր և շատ խիստ կը վարուէր: Թութակի պէս
թրքական աղօթքներ ու երգեր գոց ըրինք, առանց
քան մը հասկնալու: Երբոր թուրքը դպրոցէն դուրս
կ'ելէր, մենք ալ խմբով հայկական թաղերը կ'եր-
թայինք:

Օր մը պատահաբար Մալաթիոյ զօրանոցնե-
րուն կողմը հանգիպեցանք մեր երկրացիներուն:
Գառնիկ Գալայճեան, հացագործ Նշանին տղան և
ուրիշներ եկած էին հոն Սվազ փոխադրելու հա-
մար հայ կարաւաններու թողուցած կառքերը:
Խօսեցանք և պայմանաւորուեցանք որ իրենց հետ
մենք ալ Սվազ երթանք: Ոստիկաններու հսկողու-
թեան տակ կառքերը ճամբայ ելան որոշուած օրը:

Մենք ալ դպրոցէն վախանք և նետուեցանք կառաքերուն վրայ։ Եղբօրմէս բաժնուեցայ ակամայ և անոր մասին կը մտածէի,

Հասանք Գլըք-Կէօզ։ Կէս գիշերին ճամբայ ելանք Հասան-Պատրիկի անջրդի դաշտը գիշերով կտրելու համար։ Եզները յոգնած էին, Մէկ-երկուքը հարկադրուեցանք լքելու։ Հասանք Հէքիմ-Խան։ Այստեղէն մեզի կը կին ետ դարձուցին . . . Այս անգամ հայ կարաւաններու հսկայ բազմութեան հետ Հասան-Պատրիկի դաշտը կտրեցինք անասելի նեղութիւններով։ Ծարաւէն կը մարէինք, Երբ Գլըք-Կէօզ հասանք, թափուեցանք գետին վրայ . . .

Մալաթիայէն եկած խումբ մը պաշտօնեաներ կարաւանը պաշարեցին և սկսան մէկիկ-մէկիկ խուզարկել։ Ամասիոյ և Սամսոնի կարաւաններն էին։ Ամէն ինչ խեցին անոնց ձեռքէն։ Կարաւանը երբ Մալաթիոյ մօտեցաւ, մենք 15 որբեր անկէ բաժնուեցանք և գացինք ոստիկանապետը գտանք։

— Զալուշ էֆէնտի, ըսինք, կառավարութեան կառքերը Հէքիմ-Խան տարինք և հիմա պէտք է վերադառնանք կրկին Մալաթիոյ որբանոցը, սակայն ճամբան չենք գիտեր, կը խնդրենք որ ցոյց տաք։

Զավուշը մեզի ճամբան ցոյց տուաւ և գացինք որբանոց։ Հոն, ի մեծ ուրախութիւն, եղբայրը ու գտայ, որ բանտարկուած էր։

Որբերուս վիճակը օրէ օր կը վատանար։ Հիւանդութիւնները սկսան բոյն դնել։ Իրարու ետեէ անտէր-անտիրական կը մեռնէին։ Հաղիւ հաղ վոս մը կը փորէինք ու հողը վրան կուտայինք։

Անկարելի էր ամէնքին հասնիլ . . . Ստիպուած կ'ըլլայինք դիակներու ոտքերէն բռնել ու քաշելով տանիլ տեղ մը և հողը վրան տալ . . . Շուները կը հանէին դիակները և կը փարատէին . . . Տամն և հինգ օրուայ ընթացքին այդ շուներուն թիւը բազմապատկուեցաւ։ Մէկ ու կէս ամիս յետոյ հարիւրի հաստու շուներու թիւը և երբ սկսան կատղիլ, այս անգամ անկարելի կը դառնար այդ կողմերէն մարդ անցնիլ, որովհետև վրանին կը յարձակէին։ Քանի մը օր յետոյ, կառավարութիւնը հրամայեց թունաւորել։ Եւ Մալաթիայի բոլոր շուները թունաւորեցին։ Աշնան դէմ մինակ որբանոցներու մէջ մեռած որբերու ոսկորներն ու գանկերը անհաշուելի էին . . . *

* * *

Որբերս վաճառքի էին հանած . . .

Օրեր առաջ մունետիկը ձայնը գլուխը ձգած, փողոցէ փողոց կանչեց։ —

— Ո՛վ որ «հոգեզարկ» կ'ուզէ, թող երթայ որբանոց . . .

Կուզային իրարու ետեէ կը շարուէին որբա-

նոցի գըան առջև «հոդեղաւակ» ընտրելու համար . . .

Քրիստոնէութիւնն ու մտհմեստականութիւնը մեր մանուկ հոգիներուն վրայ իրարու կը բախէին: Հիւանդ ցեղ մը կ'ուզէր պատուաստել իր արիւնը մէկ ուրիշ ցեղի արիւնով:

Ընտրողը իրենք էին, իսկ ընտրուողը մենք: Անշուշտ չէինք կրնար որևէ կերպ մեր նախասիրութիւններն արժեցնել և բան. — «Մահմէտին չեմ ուզեր Օսմանին կ'ուզեմ»: Պէտք է երթայինք առաջին ուզողին հետ, որովհետեւ եթէ չերթայինք դարձնակալ մահը մեզ կը սպասէր:

Մէկիկ-մէկիկ ցրուեցան որբերը: Որքա՞ն ոճիրներ գործուեցան մութ անկիւններու մէջ և որքա՞ն որբեր անյայտացան:

Օր մըն ալ 70 որբեր կառքերը լեցուցին: Մեզի կը տանէին դէպի Աղճայ-Տաղ: Ուշ գիշերով հասանք Առղայ ըսուած գիւղաքաղաքը: Գումին նմանող չէնքի մը մէջ տեղաւորեցին մեզ: Կը հոտէր ամէն կողմ: Օգը խեղիչ էր: Շէնքը պատուհան չունէր: Մենք կը լողայինք կեղախն մէջ: Անկարելի էր քնել: Վերջապէս լուսցաւ: Ժողովուրդը գիտէր առաջուց, որ հայ որբեր են գալու և եկած խոնուած էր գրան առջև: Մէջերնիս մտած կ'ընտրէին . . . Կարծես չուկայի ապրանք ըլլայինք: Թուրք մըն ալ իմ թևէս բռնեց: Համաձայնեցայ. ու իր հետ տունը գացի: Պատմեցի անոր

որ փոքր եղբայր մը ունիմ և չեմ ուզեր անկէ բամնուիլ: — Գնա՞ ան ալ հոս բեր, ըսաւ: Երկուքս ալ մնացինք իր քով: Մէկս ոչխար կ'արածէինք, միւսս ալ գառ: Քանի մը օր վերջ մեղ զիւղ մը դրկեց, իր աներձագին քով: Տան տղամարդոց մէկը զինուոր զացած էր, մէկն ալ շուտով պիտի երթար: Մեզ լաւ ընդունեցին: Լուացին, մաքրեցին և կերակուր տուին: Յաջորդ օրը աղայիս հետ արտ վարելու գացի: Եղբայրու ալ գիւղի մօտակայ մարզագետիններուն վրայ գառները կ'արածէր: Այսպէս քանի մը օր շարունակուեցաւ: Անդամ մըն ալ արտէն վերագարձայ կէսօրին ճաշելու համար և տեսայ որ եղբայրս գառ արածելու չէր գացած: Հանըմս ըսաւ թէ չուզեր երթալ և չգիտեմ պատճառը:

Մայրենի լեզուով ցած ճախով հարցուցի թէ ինչո՞ւ չուզեր երթալ: Լալով պատասխանեց թէ թուրք լակունները իրեն նեղութիւն կուտան, հօրս և մօրս սպանութեան մասին կը հարցնեն, կը ծաղրեն ու կը հայհոյեն . . . Ինձ ալ յուզումը խեղգեց: Խնչ էր մեր կեանքը: Օտարի գուներն էինք մնացած, վիզերնիս ծուռ, աչքերնիս արցունք: Միտքը զբի փախչիլ, բայց ուր . . . Մեր տան գիմաց կին մը կար, որ ամէն օր չուր բերելու կ'երթար: Իր տարազին տակ գժուար էր գուշակել թէ ո՞վ էր: Օր մը աղբիւրին գլուխը կըկին հանդիպեցայ: Կուժին մէկը լեցուցած, միւսն ալ կը պատրաստուէր լեցնելու: Ակնարկ մը նետեց վրաս: Սար-

սուռ մը անցաւ։ Յեղին արիւնն էր որ կը խօսէր։
Յանկարծ հարցուց ինձի թէ Հայոց եմ։ Այո՛, ըսի։
Թախծոտ հառաջ մը քաշեց և սկսանք հայերէն
խօսիլ . . . Պատմեց իր տառապանքն ու գերու-
թիւնը, ես ալ մեր ողբերգութիւնը պատմեցի։
Անկէ վերջ, ամէն օր, ծածուկ, բան մը կը բերէր
ուտելու համար։ Հովիւ էի գարձած այլս և բաց
դաշտերուն ու սարերուն վրայ ոչխար կ'արածէի։
Սուլթան-Սուլի երկայնքին բազմաթիւ գիւղեր կա-
յին։ Դաշտերու կանանչ խոտերն ու բուրումնաւէտ
ծաղիկները իմ ալեկոծ հոգին կը թարմացնէին։
Մօտակայ գիւղի մը հովիւներէն մէկը իմացեր էր
որ ես հայ եմ։ Երբ կը հանդիպէինք քար կը նե-
տէր ինձ և կը հայհոյէր։ Բողոքեցի իմ տիրոջը։
Քանի մը օր հանդարտեցաւ, բայց կրկին վերակատ
իր հայհուչները։ Ամէն բան աչքս առած, դաւա-
գանս քաշեցի և ուզեցի գլխուն իջեցնել։ Յան-
կարծ փոխուեցաւ։ Սկսաւ աղաչել ու պաղատիլ։
Ալ անգամ մըն ալ չերկցաւ իմ կողմը։

Առաւօտ մը, երբ ոչխարի հօտը դաշտ կը
տանէի, դրացի հայ կինը մօտեցաւ գաղտնի և
ըսաւ։

— Եկուր փախչինք Մալաթիա, դուն ալ
կ'աղատիս ես ալ։

Մերժեցի։ Որովհետեւ մեր փախուստը շատ
վտանգաւոր էր։ Եւ յետոյ եղբայրս չէի կրնար
անպաշտպան ձգել։

Աղաս զօրակոչի ենթարկուեցաւ։ Զի մը գնեց
և բեռնատար արձանագրուեցաւ։ Խարբերդ զին-
ուորական պարէն կը փոխազրէր։ Հոն ազգական-
ներ և քայր մը ունէր։ Օր մը քրոջ մահուան լուրն
եկաւ։ Ինձի համոզեց որ Խարբերդ երթամ ջորե-
պաններուն հետ և իր քրոջ տան մէջ ծառայեմ։
Համաձայնեցայ։ Ճամբայ ելանք։ Եփրատը կրկին
երկցաւ։ Տիսուր յիշողութիւններ պաշարեցին ինձ,
իզօլու եկանք, անկէ Քէօմիւր-Խան, Խարբերդ-
Գասի և ապա քաղաքը՝ Խարբերդ։ Մեր բեռները
կշաբացին և հրամայեցին վերադառնալ։ Երեք օրէն
Մալաթիա հասանք։ Զիերը քննեցին և մեր ձին
հիւանդ գտան։ Աղաս ուրիշ ձի մը գնեց։ Ատրեա-
մանէն պէտք էր ցորեն բերէինք Մալաթիա։ Որո-
շումը գործադրեցինք։ Եյս անգամ ալ Ատրեա-
մանէն անդին դրկեցին ուրիշ պահեստներ փո-
խադրելու։ Անցանք Սամսատ գետը։ Զորերու
անտառներու, լեռներու և դաշտերու մէջէն ճամ-
բան գալարապտոյտ կ'իջնէր ու կը բարձրանար։
Հասանք Փէօթիւրկի, Հաճի Պէտիր աղային գիւղը։
Աղայիս քրոջ մէկը գիւղի միւտիւրին կինն էր։
Մեզ լաւ հիւրասիրեցին։ Ցորենի հսկայ հորերը
բացուեցան։ Բեոցանք պարէնը և ճամբայ ելանք։
Մտանք ուրիշ ցեղապետի մը սահմանին մէջ։
Հասանք Սիւրկիւ և մեր պարէնը յանձնեցինք։
Միւրկիւ դարձած էր կեդրոնական պահեստ
մր։
Մեր կարաւանը վերադարձաւ դէպի Մա-

լաթիա—Խարբերդ։ Անկէ մեր կարաւանը ուղարկուեցաւ դէպի տիրոջս գիւղը։ Աղաս շատ ուշախացաւ։ Կը կարծէին թէ ձիռվ միասին փախած եմ։

Այդ օրերուն, կառավարական հրահանգով երկրագործական մարմին մը կազմուեցաւ, որպէսզի անտէր ձգուած հսկայ տարածութեամբ հողերը մշակուին և զինուորական պէտքերուն գոհացում տրուին։ Աղաս ձգեց ջորեպանութիւնը և հողագործ արձանազրուեցաւ։ Իսք կառավարութեան համար կ'աշխատէր, ես ալ իրեն համար։ Ամբողջ տան հոգը ինկած էր վրաս։ Եղբայրս ալ մօտ գրուած էր։

Անցաւ մէկ ու կէս տարի։ Աղայիս աստղը թեքեցաւ։ Կինը ծանր հիւանդութենէ մը վերջ մեռաւ։ Այս գիւղին Միւղէվիրի մէջ կային նաև հայ աղջիկ մը՝ Մալաթիայէն և Սերաստիոյ Յաղթ գիւղէն Յակոբ անունով տղայ մը։

Օր մը հացկերոյթ մը տրուեցաւ ի պատիւ այս երկրագործական մարմին։ Ես ալ սեղանին կը սպասարկէի։ Իմ թուրքերէն մաքուր խօսիլը զարմացուց տեղւոյն միւտիւրը և ինձ հարցուփորձ ըրաւ։ Այս միւտիւրը էրզրումցի թուրք գաղթականներէն ծառայ մը ունէր որ շուտով, նոր կարդադրութեան մը համաձայն, պիտի վերադառնար։

Քանի մը օր վերջ, երբ թուրք մուհաճիրները

կը վերադառնան։ միւտիւրը կը կանչէ իմ աղային և պահանջ կը դնէ որ, ես իր քով ծառայեմ։ Ի հարկէ աղաս չէր կրնար ընդդիմանալ։ Եկաւ և ակսաւ ինձ համոզել։ Առանց այլեալի համակերպեցայ իմ նոր բախտին և ընդունեցի առաջարկը։ Գացի միւտիւրին քով։ Անմիջապէս քիւրտի հագուստներս փոխել տուաւ։ Հիմա ալ դարձայ թուրք մը։ Միւտիւրի հրահանգով շուկայէն ամէն օր գնումներ կ'ընէի և հաշիւ կը նեղկայացնէի։ Երբ տեսաւ իմ հաւատարմութիւնը ըռաւ թէ այլևս պէտք չկայ հաշիւ բոնելու, ուզածիդ չափ ծախսէ, պակասն տլ ուզէ։ Միւտիւրը ամէն կողմէ կաշառք կը ստանար։ Իւղ, պանիր, ցորեն ամէն ինչ, ամէն կողմէ կուգար։ Հանգիստ էի և ուտելիքը առաւ։ Մալաթիոյ շուկային մէջ հանդիպեցայ Նազարէթ եղիկեանին և Սուրէն կիւրճիւքեանին։ Ամէն անպամ իրարմէ դժուարաւ կը բաժնուեինք։ Մերթ ընդ մերթ Մալաթիա ալ կ'երթայի։ Ինչպէս և չէի մոռնար յաճախակի այցելել, մօտակայ գիւղը, իմ փոքր եղբօրը։ Իրիկուն մը, միւտիւրը ինձ ջրաղաց ուղարկեց ցորեն աղալու։ Գիշերը հոն մնացի։ Առաւօտ մէկը եկաւ և ըսաւ թէ միւտիւրը յանկարծաման եղած է։ Զէի հաւատար։ Տուն գացի և իրազեկ եղայ։ Անմիջապէս հեռագրեցի իր ազգականներուն, որ գան։ Իր քարտուղարը տեսայ և յայտնեցի, որ այլես իմ մնալը աւելորդ է հոս, թոյլ տուէք եղբօրս քով երթամ։ Ան չձգեց գիս և ըսաւ թէ նոր միւտիւրը քեզի

պէս մէկու մը պէտք պիտի ունենայ: Տասնհինգ օրէն եկաւ նոր միւտիւրը, Բաղդատաբար աւելի ճարպիկ էր և արթուն: Ասոր հետ ալ վարժուեցայ: Շուտով աս ալ սկսաւ կաշառակերութեան . . . Իր հետ ձիով կը պտըտէի զիւղերը և եկած կաշառքները կ'արձանագրէի: Ատկէ զատ իմ պաշտօնս էր գրասենեակը մաքրել, կառավարչատուն երթալ թուղթ ու տետրակ ստորագրել տալու և նամակներ ու յանձնարարականներ իրէնց հասցէին հասցընելու:

Օր մըն ալ միւտիւրը խորհրդաւոր ձեռվ ըսաւթէ Ռուսերը Երգնկա եկած են և հաւանօրէն այս կողմերն ալ գան: Կը յուսամ թէ մեզի կը պաշտպանես . . .

Ուրիշ լուր մըն ալ կը շրջէր թէ Անդիխցիները արդէն Սվազ եկած են . . . Իսկ ամէնէն կարսորը՝ — Թուրքերը կը փսփսային թէ Անդրանիկ փաշան յարձակում գործած է և այս կողմերը պիտի գրաւէ . . .

Այս բոլորէն այն կ'եղրակացնէինք, որ բաներ մը կը դառնայ և մեր փրկութեան օրերը կը մօտենան . . .

Անդրէաս վերադառնալու միտքը ինձ հանգիստ չէր ձգեր: Որոշեցի նամակ մը գրել Շապուհ եղբօրս, յուսալով թէ ողջ ըլլալու է և Սվազ կամ Անդրէաս կը դանուի: Նամակս դրկեցի: Օրեր յետոյ Մալաթիոյ միւթէսարիփը ինծի կանչեց: Ա-

զաս՝ միւտիւրը, չէր ձգեր և կը խրատէր, որ ըսեմ թէ տեղէս շատ գոհ եմ և որևէ տեղ չեմ ուղեր երթալ: Ներկայացայ միւթէսարիփին: Քննեց թուղթերս և յանձնարարեց գօմիսէրին, որ հարկ եղածը լնէ: Երկշու կերպով պատասխանեցի ես տեղէս գոհ եմ և ինձ ուրիշ տեղ մի դրկէք . . . Պուաց վրաս . . . Դուրս ելայ: Կէս օր էր: Շուկայ իջայ ճաշելու: Պատահաբար հանդիպեցայ Սուրէն Կիւրճիւքեանին: Երկար-բարակ խօսեցանք: Բաժնուած պահուն յանկարծ Սուրէնը ըսաւ թէ Անդրէասէն հեռագիր մը եկած էր: Զգիտեմ բովանդակութիւնը: Հեռագիրը կը գտնուի աղայիս՝ գօմիսէրին քով: Միասին գացինք գօմիսէրին: Մարդը գզրոցէն հանեց հեռագիրը և ըսաւ Շապուհ Քէֆէլեանը՝ Յարութիւն և Հայկազուն եղբայրները իր քով կ'ուզէ . . . Սիրտս ուրախութենէն կը պայթէր:

— Գնա՞ եղբայրդ ալ բեր, ըսաւ գօմիսէրը, ձեր ճամբու ծախքը կուտամ. ելէք գացէք . . .

Կայծակի արագութեամբ Առղայ միւտիւրէն գացի: Հաղորդեցի լուրը: Ծերուկը տիուր կերպով ըսաւ.

— Գնա՞ զաւակս, Աստուած քեզ հետ:

Ճամբու պաշար տուաւ, համբուրեց և շնորհակալութիւն յայտնեց և «հէլալ ըլլայ կերած խմածդ» ըսաւ:

Անմիջապէս գացի եղբօրս գիւղը: Դաշտն էր,

ոչխար կ'արածէր: Երբ հեռուէն դիս տեսաւ վազեց ու փաթթուեցաւ: Հաղորդեցի ուրախ լուրը ձամբայ ելանք Սուլթան Սուլի ափերէն և հասանք Մալաթիա: Գոմիսէրին ներկայացանք, ան ալ մեզ յանձնեց որբահաւաք կարապետ աղային: Կարապետ աղան որբերու «հայրիկ»ն էր դարձած: Ան գիտէր հեռագրի պատմութիւնը և մեր ծննդավայր վերադառնալու փափաքը: Սակայն կը կասկածէր, որ մեր նապատակին չի հասած սպաննուէինք: Տակաւին վստահութիւն չկար: Մեզ Տաշ-Քիլիսէր մօտ որբանոց մը գրաւ: Ամէն օր որբեր կուգային: Կարապետ աղան կ'երթար պոռալով - գոռալով թուրքերուն տուներէն հայ որբերը կը հանէր և որբանոց կը բերէր: Միւթէսարիֆը կը սկաշտապանէր զինք: Ամբողջ որբերը, Մալաթիոյ շրջանի բոլոր հայերը երախտագիտութեամբ պիտի յիշեն այս հայրենառէր, կորովի, խիզախ և յանդուզն Հայը, որ մահը աչքը առած, թուրք ու քիւրտ հարէմներէն-ագարակներէն ու խաներէն դուրս կը լերէր ցեղին խլեակները:

Որբերու թիւը օրէ օր կը շատնար: Մայրենի բարբառը, թուրքերէնին հետ խառն, կը հնչէր առէնքին մասուկ շրթունքներէն, Իրարու քով կը հաւաքուէինք, հարց ու փորձ կ'ընէինք և հայրենակցական խմբակներ կը կազմէինք: Անդրէսի շրջանէն վեց հոգի էինք, իսկ Սեբաստիոյ նահանգէն կային շուրջ 45 որբեր: Մեր որբանոցը դարձած էր ուրախութեան և արցունքի կայան

մը: Վերապրող հայեր, զանազան վայրերէ կուզգային իրենց կորուստները փնտռելու: Շատ յուշ զիշ տեսարաններ կը պարզուէին: Մէկը իր քոյրը կը գտնէր, միւսը իր զաւակը:

Օրերը կ'անցնէին և մենք տակաւին չէինք կրնար որևէ վճիռ տալ: Ամէն անգամ երե կը գիտէինք «Որբերու Հայրիկին», մեզ միշտ կը համոզէր և թոյլ չէր տար, որ մեկնէինք: Հայ կառապանի մը միջոցով, եղբօրմէս կը կին նամակ առի: Կը գրէր — «Մի կենաք շուտով եկէք, երեք եղբայր ձեռք ձեռքի տուած պէտք է վերստին կանգնէինք մեր հայրենի աւերակ օճախը»: Ամէն մէկ բառը այնքան ուժեղ և այնքան հմայիչ կը հնչէր ականչիս, որ յուզումը կը խեղդէր զիս: Վճռեցինք ամէն գնով մեկնիլ և ժամ առաջ մեր սիրելիներն ու հայրենիքը տեսնել: Սեբաստացի որբերս հաւաքուեցանք և որոշեցինք անպայման մեկնիլ: Սկսանք դիմումներ կատարել աջ ու ձախ: Վերջապէս «Հայրիկ»ը այս անգամ թուլատրեց մեզ մեկնիլ: Մեզմէ առաջ Սվազի նահանգի որբերէն խումբ մը արդէն մեկնեցաւ: Անոնց մէջ էին Տիկ. Ա. Գալայճեան, Հմայեակ և Արսէն Գալայճեան և ուրիշ 10-15 որբեր: Կարգը եկած էր մեզի: Քառասուն հինգ հոգի էինք: Երկու մէծիտ ձամբու ծալիք տուին, ինչպէս նաև տընիներ, հագուստեղին ու մնունդ: Ոստիկան մըն ալ մեր վրայ վերակացու կարգեցին: Մնաք բարի ըսինք մեր առապալանքի ընկերներուն: Որբանոցին մէջ

լացն ու կոծլ բռնած էր: Մէկ ընտանիքի դաւակներ դարձած էինք: Մնացողները աղիողորմ կ'ըսէին՝ «Մի՛ մոռնաք մեզ . . .» :

Ճամբայ ելանք: Կրակ ու բոց կը քալենք: Ծննդավայրի և սիրելիներու սէրը մեզի թեեր է տուած: Հասանք Գրք-կէօդ: Ծառերու շուքին տակ նստանք ու հանգտացանք: Տղոց մէկ մասը ցրուեցաւ: Ասդին-անդին փնտուելով իրար գտանք, հաւաքուեցանք և շարունակեցինք մեր ճամբան: Հիւանդ ընկերներ ալ ունէինք: Որոնց համար էշեր գնեցինք և ետ վերադարձուցինք դէպի որբանոց:

Եղբայրս ալ անոնց հետ էր:

Առաւօտ մթնշաղին Գրք-կէօդէն մեկնեցանք և հասանք Հասան-Պատրիկ: Այստեղէն Հէքիմ-Խան, Հասան-Զէլէպի, Ծակ-Քար և ապա Ղանդալ եկանք: Ճամբաները գրեթէ ծանօթ էին: Հայ կարաւաններու մեծագոյն մասը այստեղերէն էր անցած: Ղանդալի մէջ հայ մը, արդէն իսլամացած և փաթթոցաւոր, մեզ լաւ մը հիւրասիրեց: Ղանդալէն անցանք Ուլաղ և այստեղէն ուղղուեցանք դէպի Գարտաշլար: Ճամբուն վրայ տեսանք նամակատար կառք մը և գետին փոռւած երկու երիտասարդներու դիակներ: Սարսափը պատեց մեզ: Կառավարութեաններկայացուցիչները քննութեան եկած էին: Մենք ալ թուրքերէն խօսելով անցանք այդ վտանգաւոր տեղէն և հասանք վերջապէս Սվագ: Ներկայացանք Միս Մէյրի Կրէֆըմին: Որբերէն

սմանք հոս ցրուեցան: Մէկ մասը իր ազգականները գտաւ, մէկ մասը իր ծննդավայրը մեկնեցաւ և փոքր մաս մըն ալ որբանոց մտաւ: Ես ալ տասնընինք օր մնացի Տիկ. Խսկուհի էնֆիէճեանի՝ հօրս մօրեղբօր կնոջ քով: Սվագէն կառք մը վարձեցինք ու ճամբայ ելանք դէպի Անդրէաս . . .

Հասանք Ղարա-Պայիրի գագաթը: Ճամբան օձապտոյտ, լերան կողերուն փաթթուած վար կ'իջնէ: Եկանք այստեղ, ուր հայրս խողխողուած էր իր հինգ ընկերներուն հետ: Ծունկերս դողալ սկսան: Սիրտս լեցուեցաւ: Արցունքը խեղդեց զիս: Վշտի ծանրութենէն կը դիմէի մեր ծանօթ լեռներուն ու գաշտերուն, գետերուն ու ձորերուն և կը հարցնէի, — «Ո՞ւր են, ո՞ւր են մեր հարազատները» . . .


Կառքը կը յառաջանար: Ընկերս ինձմէ բաժնուեցաւ: Մնացի մինակ: Անօթի էի, ուտելիք չկար: Տէկիրմէն-Տաշը ըսուած յոյն գիւղը մտայ և առաջին հանդիպած գուոը զարկի: Պնակ մը մածուն գնեցի և կերայ: Քիչ մը շունչ եկաւ վրաս: Ամբողջ ուժովս կը քալէի: Վերջապէս մտայ Անդրէասի լայն պողոտան: Արդէն թրքական թաղն էի: Մէհմէտ Ալի տան քով երեք թուրք գազաններ կեցած էին: Անոնց քովէն անցայ և բարեկցի: Մէկը հարցուց ինձ — «Ո՞վ ես և ո՞ւր կ'երթաս» :

— Շապուհի եղբայրն եմ, ըսի:

Ասոնցամէ մէկը Զուռնամի Հասանն էր, որ
կը ճանչնար մեզ: Իր ընկերներուն բացատրեց թէ
նպարավաճառ Քէֆէլեանի տղաքն ենք: Հայհոյեցին
և ըսին, «Ասոնց արմատը փոխանակ չորնալու
երեք Եղբայրն ալ ողջ են մնացեր» . . . Վախէս
առի քալեցի և քանի կը հեռանայի ետես կը նա-
յէի . . . Բաղնիքին քովէն անցայ, Շէվքէթ Եփէն-
տիի պանդոկին առջևէն ուղղակի դէպի Գագինոն:
Եղբայրս Շապուհը հոն կեցած էր: Յանկարծակիի
եկաւ: Փաթթուեցանք իրար . . . Թաղին մէջ լուրը
տարածուեցաւ: Անոնք որ ողջ էին մնացեր եկան
տեսութեան:

Անդրէասը կիսաւերակ վիճակ մը ունէր: Հա-
յոց վարի թաղը բոլորովին աւերակ էր: Քար քարի
վրայ չէր մնացած: Ճամբաները գոցուեր և շնչ-
քերը քանդուէր էին: Վայրի խոտեր էին բուսած...
Թրքական տուներէն դէպի հայոց թաղը ձգուած
սահմանին վրայ կային քանի մը կիսաքանդ տու-
ներ,— Պարոնենց Արթինի, Ատոմեան Արմենակի,
մեր տունը, Օղուլ Պապուն, Գոգման Մինասի,
Փապուճեան Նշանի, Շէկ-Մաթոսեանի, Պաշրպէօ-
յիւքեանի, Մուպայաճեան Գառնիկի, Հէքիմեան
Մարտիրոսի, Սահակ աղայի և Սուքիկեան Տիգ-
րանի: Իսկ . . . Մնացածը աւերակ . . .

Եղբօրս հետ մտանք մեր տունը, այն տունը
ուր ծնած էի, և ուր առաջին անգամ մանուկ
շրթունքներս մայրենի լեզուն թօթովեցին . . .
Սիւները, պատերը, քարերը, անկիւններն ու փո-



Յ. Գարակոսիր Կայրէւ իւ շրջի ուժի մուլի քարենի մէջ, 1923թ:

սերը կարծես լեզու առած էին: Զկային մեր
ծնողները: Այլևս մենք որբեր էինք . . .

Մալաթիա հիւանդ ձգած եղբայրս ալ վերա-
դարձաւ շուտով և երեք եղբայրներս մեր հայ-
րենի երդիքին տակ կը մտածէինք թէ ի՞նչ պիտի
կարենանք ընել: Աշխատանքի մասին իզուր էր
մտածել: Անդրէաս անշունչ դիակ մըն էր դար-
ձած: Հայերս փուշի վրայ էինք նստած: Թրքա-
կան շարդարար ախորժակները տակաւին վառ
էին:

Զրկանքներէն ու անասելի տառապանքներէն
այնքան մաշած էի, որ քիչ վերջը հիւանդացայ:
Պառաւական գեղերը չօգնեցին հիւանդութեանս:
Օրէ օր վիճակս կը ծանրանար: Զիս փոխադրեցին
Սեբաստիոյ հիւանդանոցը: Տասնըհինգ օր պառ-
կելէ վերջ, լաւացայ և գիմեցի Մսթըլը Գասթըրին,
որ Նիր-Իսթ-Ռիլիֆի արհեստանացներու տնօրէնն
էր: Վերջապէս ընդունուեցայ գիշերօթիկ և սկսայ
կօշկակարութիւն սորվիլ: Մեր վերակացուն էր
Պօղոս Օտագաշեան, Սեբաստացի բարեսիրտ հայ
մը, որ եղբայրաբար կը վարուէր մեզի հետ:
Մսթըլը Ֆօքսը անոր օգնական նշանակեց յոյն
մը: Որբերուս հետ ալ շատ կոպիտ կը վարուէր
ամերիկացին: Դժգոհ էինք անկէ: Երթալով գժգո-
հութիւնը ծաւալուն ձեւեր ստացաւ: Կը մտածէինք
նոյնիսկ կոպիտ ուժի դիմել, եթէ ինքնաբերաբար
չի հեռանար: Ինք ալ կը նախազգար վտանգը և
գուցէ ատոր համար հեռացաւ որբանոցէն, բա-



Խումբ մը հայրենակիցներ, որոնք երկրորդ
կարաւանին գաղթեցին Պոլիս 1922 ին. յետոյ
ցրուեցան Քրանսա, Հ. Ամերիկայ եւ Հայաստան:

Զախէն աջ.— Յ. Ա. Քէմելեան, Ա. Բա-
թիկեան, Մ. Մերկելեան, Ն. Եադտանեան, Ռու-
բէն Շահնամեան:

ՌԵԲԱԽՄԱՔԱՐ:

Անդրէասէն Սվազ յաճախ եկող-գացողներ
կ'ըլլային: Օր մըն ալ իմացայ, որ Պոլսոյ Շ. Գա-
ռահիսարի և Անդրէասի շրջանի Հայրենակցական
Միութիւնը ներկայացուցիչ մըն է զրկեր, 20-25
որբեր Պոլիս փոխադրելու համար: Անդրէաս
միացած եղբայրս միջոց մը կը գտնէ և անոնց
հետ միասին կ'անցնի Պոլիս: Մնացածներուն հա-
մար Հայր: Միութեան ներկայացուցիչը խոս-
տումներ կուտայ իր կարելին ընելու, զանոնք
այդ դժոխքէն ազատելու համար:

Թուրքեյոյն պատերազմը սկսած էր արդէն:
Սկսաւ լուր մը տարածուիլ, որ, վերապրող հայ
բեկորներէն ալ զինուոր պիտի առնեն: Լուրը
ձշուեցաւ: Յունական դրօշը թուրք խուժանին
կողմէ պատուառեցաւ և կոխկուառեցաւ: Դիմում
եղաւ Նիր-Իսթ-Ռիլիֆի անօրէնութեան չափահաս
հայ որբերն ալ արձանագրելու: Եկան իշխանու-
թեան ներկայացուցիչները մեզ շարք-շարք կեցու-
ցին և հրահանգեցին որ կառավարչատուն երթանք:
Մեր անունները արձանագրեցին որ ծննդեան
վկայագիրներ տան: Կասկածելով որ թուրքը
բնաւ լաւ բան չի կրնար մատածել մեր մասին,
սխալ անուններ տուինք և տարիքնիս ալ փոքրա-
ցուցինք: Միս Մարի Կրէյֆը մաղմատ թուրքե-
րէնով մը սկսաւ գանգատիլ պաշտօնեալին. թէ
«Ի՞նչ կ'ընէք, չէք տեսներ որ ասոնց երեսը տա-
կաւին գոյն չկայ, ամիսներով խոտ են կերած և



Որբեր եւ որդուիին Յունատանէն, 1923 իւ:

ուժ չունին։ Ասոնք ի՞նչպէս զինուոր կընան լլ-
լալ։ Դպրոց պէտք է ասոնց և ոչ թէ զօրանոց…»։
Սակայն ո՞վ կը լսէր . . . Մեր կէսէն աւելին զին-
ուոր արձանագրեցին։ Ոմանք փախան, ի հարկէ,
բայց շատեր բռնի զինուոր տարին։ Փախչողներէն
մէկն էր Սողսմոն Բաթիկեանը, որ քաղաքին մէջ
սենեակ մը վարձած կ'ապրէր, շնորհիւ Ամե-
րիկա գտնուած եղբօր օգնութեան։ Երբ թուրք
պաշտօնեաները կըկին որբանոց եկան հասակա-
ւորները զատելու, ես փախայ և ապաստանեցայ
Բաթիկեանին քով։ Երկուքս ալ փախստական
էինք այժմ։ Սակայն ապրելու համար անհրաժեշտ
էր, որ գործ մը գտնէի։ Փնտոելով, վերջապէս,
աշխատանք մը ճարեցի հայ համետագործի մը
մօտ։ Կ'աշխատէի օրն ի բուն չնչին վարձատրու-
թեան մը փոխարէն։ Մերթ ընդ մերթ առիթ կ'ու-
նենայի տեսնել Անդրէսաէն եկած թուրքեր,
որոնք ինձի կ'առաջարկէին վերադառնալ և տէր
կանգնիլ մեր ստացուածքին։ «Զեզի՛ ըլլայ, կ'ր-
սէի, կերէ՛ք և կշտացէ՛ք»։

Կացութիւնը օրէ օր կը վատթարանար։ Ամե-
նուրեք հայ փախստականներ կը փնտոէին և Զին-
ուորական Ատեանի առջև կը հանէին։ Անհան
յանցանք մը բաւական էր գնդակահարուելու հա-
մար։ Մեր որբերէն ալ բռնուեցան և անխիղճօրէն
գնդակահարուեցան։ «Ղանոն»ի զինուորները, գե-
ղին շղթայ մը իրենց զզին, ինկած էին Սվազի
փողոցները խուզարկութիւններ կատարելու հա-



Նկարուած Պոլիս 1920 - 21 թ

Զ. Ա. նոսովինը, Արշակուր Պարունակ, Ն. Թօվիալ Խովինան, ոտքի կրայ, ծ. ա. Գ. Խնիլչեան, Ե. Քալայոնմանի, Խ. Զրաբեան,

ներելիս Մանուկիսան, Ա. Գալայոնմանի, Խ. Զրաբեան,

Ա. Քէմելիսան, Մ. Քալայոնմանի, Ե. Քալայոնման, Ա. Քալայոնման,



մար: Բռնուած երիտասարդը ուղղակի բանտ կ'առաջնորդէին: Ես կրկին փախայ և բռնեցի Ս. Նշան վանքի ճամբան: Նպատակս էր Փաշին-Ձապրիքան երթալ: Այդ պահուն թուրք մը կ'անցնէր անկէ:

Ոստիկանին դառնալով սկսաւ պոռալ: — Նայեցէ՛ք, նայեցէ՛ք, կը փախի, բռնեցէ՛ք . . .

Ու սկսաւ ետեէս վաղել: Հասաւ ինձի և գրպանիս հացը ուզեց խլել: Չտուի և յայտնեցի որ ես փախստական չեմ և ոչ ոքէ կը փախնամ...


Այդ օրը անցուցի Դավրա գիւղի մօտերը: Իրիկուան խանութ վերադարձայ կրկին: Կրկին ծանր օրեր կ'ապրէինք: Խնքդինքս կ'ուզէի շուտով Պոլիս ձգել, բայց այնքան ալ գիւրին չէր:

Օր մըն ալ սկսան Սեբաստիոյ աչքի զարնող հայերը հաւաքել և բանտարկել: Քէմալական իշխանութիւնը կը գործածէր նոյն ձեւերը, ինչ որ իր արինարբու նախորդները՝ Խթթիհատականները: Մեր խանութին առջնէն տղայ մը կ'անցնէր. — Զերբակալուածներէն մէկուն որդին: Վարպետս ինձ թելաղբեց որ այդ տղային հարցնեմ թէ ի՞նչ եղան ձերբակալուածները: Տղան պատասխանեց թէ «չեմ գիտեր»: Կրկին խանութ մտած կ'աշխատէի, երբ այդ հայ տղան՝ Գեղամը, տխուրտրտսում ներս մտաւ և ըստ որ գապիր մը կը կանչէ քեզ: Դուրս ելայ:

— Ի՞նչ հարցուցիր այս տղուն, շխտա՛կ խօսէ:

— Ոչինչ, պ. հարիւրապետ:

Գեղամը հերքեց ըստ և սպան երկու-



ՀԱՅԿԱԶՈՒՆ ՊԱՇԵԱՆ

Իզմիրի մեծ աղէտին Սուրէն Կիւտչիսեանի հետ ծով կը նետուին կեաներենին ազատելու, լողալով բաւական յառաջանալէ յետոյ Սուրէն կը մնայ. իսկ Հայկագուն երկու ժամ լողալով կը հասնի Անգլիական գրանցաւորներուն որոնի կ'ազատեն զինք. հիմա կը գտնուի Պարսկաստան:

Քըս ալ առաւ տարաւ զօրանոց:

Հոն հարցաքննութիւնը վերսկսու: Հարիւրապետը իսկոյն աչքով նշան ըրաւ տասնապետի մը և ան ալ հաստ գաւազան մը բերաւ: Իմ հասարակ հարցումս թէ «ի՞նչ ըրին հայրդ», մեծ յանցանք մը նկատուեցաւ և ահա խոշտանգումը սկսու: Գաւազանի հարուածները կարկուտի պէս կ'ելլէին ու կ'իջնէին նախ Գեղամին վրայ, ապա կարգը պիտի գար ինձի: Խեղճ տղան դիտապաստ ինկաւ գետին: Մարսափը պատած էր զիս: Անխնայ հարուածները կ'իջնէին մարմնիս վրայ . . . Գազանին բազուկը կը կեցնէր մի՛այն յոգնութիւնը... Անզգայ գետին ինկած էի: Մարմնիս բոլոր մասերը սկզած էին . . .

Քիչ վերջը կրկին հարցաքննել սկսան: Այս անգամ հրէշ հարիւրապետը մէկ-երկու ապտակ ալ փակցուց մեզի և դուրս վռնտեց . . .

Կաղն ի կաղ եկայ վարպետիս խանութը: Անկարող էի նստիլ: Մարմինս ուռած էր և սաստիկ ցաւեր կը զգայի: Անկողին ինկայ: Շաբաթներ վերջ լաւցայ և սկսայ աշխատիլ: Վարպետս ալ անխիղճ էր: Ես կ'ուզէի քիչ մը դրամ խընայել և Պոլիս երթալ, այս մարդը զիս կը շահագործէր և շուայլ խոստումներ կ'ընէր և կ'ըսէր թէ «Դիտմամբ դրամդ քովս կը պահեմ, որ չի ծախսես ասդին-անդին...»: Եւ ոչինչ ըրաւ, երբ պատեհութիւնը ներկայացաւ:

Անդրէասէն լուր առի Սվագ եկող գուցողներէն, որ աւազակապետ Թօփալ Օսմանն է եկեր հոն իր 1200 հետևորդներով և ջարդեր է վերապրող հայ խլեակները . . .

Տիուր-տրտում օրերը կ'անցնէին:

Եւ ահա բարի լուր մը.— Գոնիայէն աքսորուած որբերը ազատ են վերադառնալու իրենց տեղերը: Թէ ի՞նչ կարգադրութիւն էր, չգիտէինք: Մեզի կը մնար առիթէն օգտուիր:

Ես ալ աշխատեցայ մաս կազմել անոնց երկրորդ կարաւանին: Ինքնութեան թուղթերս պատրաստեցի և վարպետիս յայտնեցի որ պիտի մեկնիմ: Սկսաւ համոզել զիս որ տեղէս, չշարժիմ: Ականչ չտուի: Հարկադրուած տեղի տուաւ և իր բարեկամ թուրք կառապանի մը հետ պայմանաւորուեցաւ, որ զիս Սամսոն հասցնէ:

Նոյն իսկ կառապանն ըստ.

— Դրամ վճարելու ի՞նչ պէտք կայ: Երբ կառքերը ճամբայ ելեն, թող ցատքէ մէկուն վրայ: Առանց անոր ալ այդ կառքերը պիտի երթան:

Վարպետս իմ հաշիւներս փակեց. ի հարկէ իր գիտցած ձևով և ես կարաւանին հետ ճամբայ ելայ:

Թողաթի մէջ երկու հայրենակիցներու հանդիպեցայ՝ Սիս գիւղէն.-Յարութիւն Զաքարեանին

և Արմենակ Տիւրլէրեանին:

Վերջապէս հասանք Սամսոն: Ու ծովը փըռւած էր մեր աչքին առջեւ: Որբերէն մէկը քարափ իշաւ և լուր բերաւ, որ «Կիւլ ձէմալ» նաւը շուտով կը մեկնի: Չորս հինգ ընկերներ որոշեցինք ժամ առաջ Պոլիս հասնիլ: Պատրաստութիւններ տեսանք և քարափի հարցաքննութիւններէն վերջ նաւ նստանք: Ութը օրէն հասանք Պոլիս: Անձրես օր մըն էր: Շուտով լուր եկաւ մեզի, որ Բերայի երրորդութեան եկեղեցւոյ հոգաբարձութեան գիմուլով հայ գաղթականները պէտք է Պոլիս իշնւն: Իշանք քարափ, ուրկէ մեզ առաջնորդեցին Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցին: Պոլիսը գաշնակիցներու ձեռքն էր: Հայութիւնը քիչ մը ազատ չունչ կը քաշէր: Ղալաթիոյ եկեղեցւոյ բակին մէջ հանդիպեցայ պատահաբար իմ զինուորական փախստական ընկերոջս՝ Սողոմոն Բաթեկեանին: Տեղեկութիւններ տուաւ մեր հայրենակիցներու մասին: Իմացայ որ բաւական թըռվ հայրենակիցներ ազատած են և կը գտնուին Պուլկարիա, Ռումանիա և Յունաստան: Կը թըղթակցէի և հազորդակցութեան մէջ կը դնէի իրենց վերապրող հարազատներուն հետ:


Դրամս սպառեցաւ: Գործ կը փնտռէի: Իմացայ, որ Զանաք-Գալէի համար աշխատաւոր կ'ուզուի: Անգլիացիներու հակողութեան տակ հոնժամանակ մը աշխատեցայ: Եղբայրս Ամերիկա անցած էր: Կը թելադրէր որ ես ալ Ամերիկա եր-

թամ: Ենկայ միջնորդներուն ձեռքը: Կատարեալ խաչագողներու խմբակ մը կը ներկայացնէին Պոլսու նաւային գործակալները: Առատ-առատ խոստումներ և դրամաշորթութիւն . . .

Վճռեցի անձամբ ներկայանալ Ամերիկեան հիւպատոսարան: Տեղեկացայ որ իմ թուղթերս անբաւարար էին իմ ցանկութեան: Նիզը-Իսթ-Ռիվերֆի որբերուն հետ փոքր եղբայրս ալ Սվագէն Յունաստան եկած էր:

Ամիսներ անցան, մինչև յոյսի նորանոր գուռներ բացուեցան: Շշուկներ տարածուեցան թէ Անգլիացիները Պոլսէն պիտի քաշուին: Ամէն մարդ կ'աշխատէր ինքզինք արտասահման նետել: Ես ալ պատկան իշխանութեանց դիմումներ կատարեցի Ֆրանսա մեկնելու համար: Անցագիր հանեցի և 1923 Յունիսին եկայ Մարսէլ: Փոքր եղբայրս ալ Յունաստանին եկաւ և մենք կրկին զիրար գտանք:

Ահա այն ողբերգութիւնը, որ ապրեցանք և անզօր ականատես մը եղանք մեր ցեղի գողզոթային:



Գօր. Ադրբայջանի կուսական պալատի դեմք Հայոց բնակչութեան պահպանի ամսագիրը: 1928:



14 տարեկան էի, երբ Ամերիկեան նպաստամատոյցը իր գործունէութիւնը վերջացուց Արևելքի երկիրներուն մէջ, ուրիշ շատ մը որբերու հետ ես ալ նետուեցայ կեանքի ասպարէզ:

1928 Յունուար 1ին էր երբ Եղիպտոս, փառաւոններու երկիրն էի ինկած կեանքի պայքարը սկսելու համար, բացի սայրենի լեզուէս գլութէ ոչ մէկ լեզու կրնայի խօսիլ, բացառութիւն կազմելով Յունարէնը և քիչ մըն ալ կիսկտուր քանի մը բառ Անգլերէն, որոնք հրապարակի վրայ ոչ մէկ օգուտ կրնային ունենալ ինձ. ոչ մէկ արհեստէ կը հասկնայի, անանկ որ ինձի կը մնար հայու մը քով իբր ծառայ աշխատիլ.

բայց բախտը բերաւ որ կրցայ եւրոպական վաճառատան մը մէջ իբր ծառայ գործ մը գտնել քանի մը բառ Անգլերէն գիտնալուս համար։ Սոյն հաստատութեան մէջ 1929—1930 աշխատելէս վերջ բարեկամներու օգնութեամբ կրցայ յաճախել Աղեքսանդրիոյ Ամերիկեան վաճառականական դպրոցը. և արդէն գրեթէ բաւական տիրացած էի Անգլերէն լեզուին և այդ ուսումով դարձեալ մտայ առաջուան աշխատած վաճառատունս այս անգամ իբր գործաւոր (vendeur) ոչ թէ հասարակ ծառայ մը։ Այլևս նոր կեանք մը բացուած էր առջևս, միշտ դէպի բարձրը և կատարեալը։ Այսպէս մէկ տարի աշխատելէս վերջ, սոյն հաստատութեան մէջ ինձի յանձնեցին գանձապահութեան պաշտօնը. որը ինձ համար բաւական նոր և պատասխանատու գործ մը ըլլալուն ստիպուած էի ամէն կարելիս ընել և ատոր մէջէն ելլել, նախ միշտ փնտուելով ազգային պատիւս օտար հաստատութեան մը մէջ։ Ինչպէս Եւրոպա նոյնպէս Եղիպտոս նախ անձնական արժանիքը կը փնտուուի և յետոյ ազգային, բայց ես միշտ ազգային և անհատական արժանիքս և պատիւս միենոյն մակարդակի վրայ պահած եմ. ինքզինքս ընաւ չեմ ցուցուցած թէ վար ցեղի մը զաւակն եմ 10 օտարազգիներու մէջ որոնք կ'աշխատէին իմ աշխատած վաճառատանս մէջ։

Անշուշտ առած ուսումս գեռիր շատ մը տրկար կողմերը ունենալուն ուզեցի եւրոպական և

կամ Ամերիկեան աւելի բարձր գպրոցի մը մէջ շարունակել ուսումն և յաջողեցայ Ամերիկեան նահանգային դպրոցի մը մէջ իրը գիշերօթիկ ընդունուիլ։ 1935ին ճամբայ ելայ դէպի Ամերիկա նոր յոյսերով և երազներով, բայց բախտի չար բերումով երբ Փարիզ հասայ վրայ եկաւ Խտալեհապէշ պատերազմը որով անկարելի եղաւ ինծի ճամբաս շարունակել երբ կէս մը յուսախաբ վիճակի մէջ վերադարձայ Եղիպտոս դարձեալ ստանձնեցի միենոյն գործու այսինքն գանձապահութիւնը (Caissier)։

Նպատակէս ընաւ չեմ չեղած պիտի աշխատիմ դարձեալ նպատակիս համնիլ օգտակար ըլլալու համար թէ ինծի և թէ բոլոր այն հայրենակիցներուս որո՞ք ցիրուցան եղած են չորս հովերուն։

Արմէն Սէխիսեան
Գահիրէ, Եղիպտոս



ՎերաՊրոլ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐՈՒ ՑԱՆԿԸ

ԱՆԴՐԷԱՍՑԻՆԵՐ

Գրիգոր Մինասեան (Պապուկին)	5 անձ	Drancy Seine. Fr.
Յարութիւն	2	> > >
Նշան Աղամեան	5	> Sevrane S. Ois >
Վահան Գալայճեան	3	> > Բարիզ >
Արամ Ճենեղեան	1	> > > >
Ա. Քէֆէլեան եղբարք	7	> > > >
Շապուհ Զրաքեան	4	> > > >
Խոսրով	1	> > > >
Արսէն Ժամկոչեան	3	> > > >
Զարուհի (Տիկ.) Նալլրանեան		Վալանս >
Մեսրոբ Մարթաեան	4	> Բարիզ >
Մկրտիչ	1	> > >
Գոհանամ Յ. Համբիկեան	4	> Բարիզ S. Ois. >
Մաթէոս Սորմայեան	5	> > > >
Անդրանիկ Տէրտէրեան	2	> > > >
Սուրէն Ճերմակեան	2	> > > >
Երուանդ	1	> > > >
Գրիգոր Կիւչելյեան	2	> > > >
Գարեգին Մազմանեան	1	> Պուա Գոլոմպ. S. >
Հայկասէր Սէյխսեան	1	> > > >
Ովսաննա	1	> > > >
Սովոմոն Պէրպէրեան	2	> > > >
Եղիա Պարսամեան		Երեւան, Հայաստան
Յովհաննէս		>
Ոսկիհան Եղիկեան		>

Նազարէթ Թոփալ Եղիկեան	Երեւան, Հայաստան
Խորէն Տիւրիկեան	>
Վահան	>
Ուռքէն Շահմանեան	>
Վարդերես Սուքիկեան	>
Աստիկ Պապան	>
Ուռղանձեան Գառնիկ	>
Կազ Մանուկին աղջիկը	>
Հեքիմեան Մարգոսին աղջիկը	>
Տիկ. Վիքթօրիա (Հայանեան)	>
Սիրագ Պօղոսեան	>
Տէրտէրեան Նուարդ	>
Առաքել (Էֆ.) Խալարեանի աղջիկը Փերուզ	
(Տիկ.) Պերճուհի Նուարդ Տէրտէրեան	
Անտոնեան (Պոլսեցի) գաւակներով	
Տիգրան Պալեան	> Երեւան
Յովհաննէս Զիլինկիրեան	Rossoffje, Ռուսիա
Նազարէթ Շարիկեան	>
Խաչիկ Հայպաթեան	>
Խաչիկ Ղաղարեան	>
Միասկ Սուքիկեան	>
Միասկ Քէօրօղլանեան	>
Խորէն Սէյիսեան	>
Յարութիւն Անտոնեան	>
Յակոբ	>
Դրիգոր Գալայձեան	>
Նշան Ղազեան	>
Անդրանիկ Ղատեան	>
Աւետիս Ֆիրիկեան	>
Վաղութիւն Անտոնեան	>
Վակոր	>
Դրիգոր Գալայձեան	>
Նշան Ղազեան	>
Անդրանիկ Ղատեան	>
Աւետիս Ֆիրիկեան	>
Վաղութիւն Տեղաւագեսն	>
Անտիկ Սուքիկեան	>
Միհրան Պաշրէյիս	>

Արմենակ Սէյիսեան	Գահիրէ, Եղիպառս
Վահան Սէյիսեան	>
Դարբինեան Խաչատուր	>
Խորէն Սուքիկեան	2 անձ Մարսէյլ Ֆրանսա
Սուքիս Պօղոսեան	2 » » » »
Արսէն Գալայձեան	4 » » » »
Յովհաննէս Տէր-Պապեան	3 » » » »
Ովսաննա (Պղինձագործ Խազարէթին աղջիկը) Մարսէյլ	
Համբարձում Ղատօղլեան Տիթրոյիթ Միչկն. Ամերկ.	
Կարապետ	» » » » »
Հմայեակ Գալայձեան (Հայակ) » » »	
Հայրապետ	» » » » »
Վարդերես Սւագեան	» » » » »
Պետրոս Երեմեան	» » » » »
Աթանաս Տէրտէրեան	» » » » »
Արիսողմ Սուքիկեան	» » » » »
Արամ Սշարեան	» » » » »
Յովհաննէս Մարուքեան	» » » » »
Մկրտիչ	» » » » »
Դրիգոր Հայպաթեան	» (Անտ) » »
Լեւոն Օզանեան	» » » » »
Սեպուհ	» » » » »
Սամուէլ Պաղտիկեան	» » » » »
Հայկազուն Պաշեան	Թագրիզ, Պարսկաստան
Պաղտասար Աշրքեան	(Բաքցուն) »
Դարեգին Սուքիկեան	»
Յարութիւն Խարայէլեան (մեռ.) ընտանիքը որբեր. Պոլիս	
Պետրոս Մենթեշեան	Պոլիս
Մարգրիտ (Պոշնաքեան)	»
Գալուստ Անտոնեան	»
Նշան Պոռնիկեան	»
Աւետիս Ղատօղլեան	»

Պաղտասար	Սորմայեան	Պոլիս
Գալուկեան	Սարգիսին տղան	»
Վարդանուշ Թոփալեան		»
Սէյիսեան Թաքուկ	Անդրէաս, Թուրքիա	
Աթանաս Սէյիսեան		»
Յովսէփ Պոռնիկեան		»
Սեփոն		»
Դրիգոր		»
Տիկին Սեմա Մինասեան		»
Խորէն Մ. Տէրտէրեան և մայրը		»
Տիկին Նազիկ Գդիրեան (Հայրը)		»
Դրիգոր Տէրտէրեան	Հալէպ, Սուրիա	
Հայկազուն Ճերմակեան		»
Աւետիս Քէօրօղլանեան		»
Խորէն Մերկելեան		»
Փերուզ Սատանիկեան		»
Էլմաս Պօյաճեան		»
Սուրէն Ղըլլատէրտէրեան	Աթէնք, Յունաստան	
Վահան (Եսայի) Քէօրօղլանեան կամ Մսրլեան Յունստ		
Համբարձում Օղանեան	Պէյրութ	
Տիկին Պայծառ Քէօրօղլանեան	Իսքէնտէրուն	
Մնացական Անտոնեան	Արաբկիր, Թուրքիա	
Արմենակ Կիւսիւնեան		»
Փոշին Դաւիթին տղան Դրիգոր Հայաստան		
Խորէն Թումանեան	Արաբկիր, Թուրքիա	
Վահան Մինասեան	Անդրէաս	
Նուարդ Աղամեան		»
Շարազ Շիքմաթոսեան	Մարսէյլ, Ֆրանսա	
Գեղամ	Լիօն	
Պատրիկ Պաշապէօյիւքեան		

Գալուստ Խալարեան	Քոսթանցա, Ուումանիա
Յարութիւն Կիւտչիւքեան	»
Յակոբ Մինասեան (Պապուկենց)	»
Օհան Պէրպատեան	»
Սրապ Ճենեղեան	»
Արամ Քէօրմարգեան	»
Գաբրիէլ Ղըվանեան	»
Յովհաննէս Մկրտչիչեան	»
Սարգիս	»
Թորոս Մումճեան	»
Սոֆիկ Մսրեան	»
Մկրտիչ Սուքիկեան	»
Կիրես Կոճիկեան	»
Զալուխենց Նշան	»
Կարապետ Ալթունեան	»
Յարութիւն	»
Աղաւնի	»
Մարիամ Գալուստեան	Աթէնք, Յունաստան
Ռուբէն Անտոնեան	»
Տիգրան	»
Տիկին Էլմոն Պաշեան	»
Գէորգ	»
Դրիգոր Ղազարեան	»
Վարդերես Սորմայեան	»
Պետրոս Մերկելանեան	»
Նիկողոս Մսրլեան	»
Արամ Ղազարեան	Անդրէաս
Արմենակ Մաթիկեան	»
Մեծ քահանային հարսը	»
Հայպաթենց Միսաքին տղան	»
Ուղղանձեան Ղամարի	»
Պայծառ Բափուճեան	»
Մսրեան Համբարձում, Պոյաճեան	Անդրէաս

Շամամին հարսը, Մարզրիտը (վարժուհի) Հայաստան
 Տաքէսեան Նարդող Հայաստան
 Կրծիկեան Գառնիկ (մաթրակը) Հայաստան
 Պարսամեան Եղիա Հայաստան
 > Յովհաննէս Հայաստան
 Զրախեան Աստղիկ (Վարդանին կինը) Հայաստան
 Քէօրօղլանեան Մնացական Հայաստան
 Տագէսեան Համբարձում Պոսթօն, Ամերիկա
 > Ռուբէն >
 Պօյամեան Ռուբէն >
 > Նուարդ >
 > Գրիգոր >
 Բաթիկեան Համբարձում > Մինաս
 Շահինեան Յովհաննէս
 Տէր Շահինեան Յարութիւն
 Տիգրան Ճորճորեան
 Արամ Տիրատուրեան
 Ստեփան Խալարեան
 Հայկազուն »
 Շապուհ Քէֆէկեան
 Երուանդ Սուքիկեան
 Յակոբ »
 Ուկիհան »
 Յակոբ Տէրտէրեան
 Սարգիս Գայըքնեան
 Արշաւիր Պարոնեան
 Ռուբէն Պարոնեան
 Առաքել Ճերմակեան
 Աղամեան Փիլիկ
 Նուարդ Սուքիկեան
 Յովհաննէս Սորմայեան Թրանսան
 Հայաստան

Միհրան Մերկելեան Տէսին France
 Եղնիկ Տէրտէրեան > >
 Սիրանուշ Մորլեան (ամուսնացած) Սվագ, Թուրքիա
 Նշան Լուսիկեան Կամ Եազտանեան Հար. Ամսրիկա
 Գառնիկ Կառորիկեան (և մայրը) > >
 Մեծ քնյակին հարսը Գինեվարդ 2 անձ Անդրէաս
 Տիգրան Գալուկեան 2 անձ Անդրէաս, Թուրքիա
 Հայթին Նազիկին 6 անձ Անդրէաս, Թուրքիա
 Մսավաճառ Խոքէնտէրին աղջիկը Սարէնիկ, Արաբկիր
 ԲԻՒՐՔ
 Քէօգիւկեան Գալուստի տղան Խնկւանոս Ռոստ. Ռուս.
 Եայլաեան Կեցոն և տղան 2 անձ Ֆիտոսեա
 Նորշայեան Ղուկաս 2 » >
 Ալթունեան Նշան
 Մուրատեան Աստուկի տղան Խաչիկը >
 Մենիշեան Անդրանիկ >
 Պալեան Գալուստ և տղան Աւագը >
 Մոսիկեան Վարդան և տղաքը >
 Տեմիրձեան Նշանի տղան Տիրան Խորէն
 Պոստիկեան Շմաւոն և Խաչիկ (Եվփաթորեա)
 Լուսիկեան Սարգիս Կակոնին տղան »
 Խրլոյին Բարաեղին աղջիկը Մարիամ Խարգով Ռուս.
 Եայլաեան Գրիգոր Գարանին տղան >
 Կլտրիկեան Ղազարին տղան Գեղամ >
 Գամպուրեան Քերոբ >
 Իսրայէլեան Յարութիւն >
 Քէօչեքեան Քերոբ
 Գարանեան Մաթէոս (Կտկաճանին տղան) Թիֆլիս
 Ճիմոնեան Ասատուր (և իր տղան) Լինինական
 Նորշայեան Սիգրակ Ալէքսանդրափոլ
 Ջաբխունեան Օվակի տղան Սէնէքէրիմ Երեւան
 > Յարութիւն (Վէթվէթ Օհանի աղան) »

Ճեմոնին Դառնիկ և իր տղան	Ելեւան
Զագար Մարսէյլ (մանրամասնութիւնը կը պակսի)	
Զատիկ Ալթունեան	Մարսէյլ France
Յովհաննէս Մուրատեան (Հազիրեան)	Մարսէյլ
Աղանի (Խրչոյեան)	Մարսէյլ
Սենէքէրիմ Քէշիշեան	Հայաստան
Գառնիկ Պոստիկեան	>
Նուարդ Ժամկոչեան	Պարսկաստան
Թագւոր Նորշայեան	Պէյրութ
Սենէքէրիմ Քէլքէլեան (այս անունով 2 անձ կայ) Պէյրութ	
Թորոս Լուսինեան	Պէյրութ
Բաշալեան	Լոնսոն, Անգլիա
Մաքուդ Սէթեան	Մարսէյլ, France
Մարիամ	>
Տրդատ Մուրատեան	Քոսթանցա, Խումանիա
Գառնիկ Ալթունեան	>
Յակոբ	>
Յովհաննէս Մուրատեան	>
Գրիգոր Չեքմէնան	>
Մկրտիչ Սլթունեան	>
Յակոբ Սէմէրճեան	>
Վահան Լուսիկեան (մնուած) Կրեք հատ որբեր ունի.	
Զըրըդեան Թագւոր	
Խաչիկ Նորշայեան	France St. Rafael
Գառնիկ Մազմազեան	> >
Քերոբէ Տէր Ահարոնեան	France
Եշան Պատմածիկեան	>
Համբարձում Մուրատեան	>
Քրիստափոր Եփրեմեան	Քոսթանցա, Խումանիա
Մկրտիչ Զըրըդեան	Աթէնք, Յունաստան
Զարման Զարխունեան	>
Ասատուր Պալեան (հօր անունը Նազարէթ)	Խարբերդ

Զավիսունեան Զենեկ	Հայաստան
Պոստիկեան Ասատուր	>
Լուսիկեան Սարգիս	>
Տիրան Ժամկոչեան	>
Մկրտիչ Մոսիկեան	>
Ղուկաս Նորշայեան	>
Անդրանիկ Լուսինեան	>
Խնկելեան Նշան	>
Աւագ Պալեան	>
Սևնէքէրիմ Մեծիկեան	Պուլկարիա
Տրկին Ղուտրէթ	Bois Colombes, Seine, France
Պրիգոր Գարաճեան	Վաղանս, France
Վարդուհի Գարաճեան	Պաղտատ, Իրաք
Գառնիկ Խաչիսչեան	Կրոն, Ֆրանսա

ԱՇԳԻՇԱՐ

Ղազար (Երեք Գոքրիկներ)	Մարսէյլ
Խաչիկ Տօնիկեան 4 անձ իսի լը Մուլինօ, Ֆրանսա	
Արտաշ > (մեռած: Երեք հատ որբեր ունի) Մուսուլ	
Վարդան Տէրտէրեան	Հալէպ
Կարապետ Թոփալեան	Քոսթանցա, Խումանիա
Տիգրան Արմախանեան	> >
Առաքել Տօնիկեան	> >
Լուսիկ (հօր անունը) Յովհաննէս	Ֆրանսա

ՄՇԱԿՆՈՑՆԵՐ

Վարդան (Երկու զաւակով)	Մարսէյլ
Նահապետ Զթաքեան	Բարիզ
Մարտիրոս Քիւփէլեան	>
Յարութիւն Տիւրկէրեան	Պոլիս
Համբարձում Մոսկովիան	>
Սատուկ Տօնիկեան	>

Մարտիրոս	Փեհլիվանեան	Մշակնոց
Չախըր	Երկաթագործ	Անդրէսս
Չարման	• • • •	>
Արմենակ	Տէրտէրեան	Պէյրութ
Գէորգ	Գանարեան	>
Կարապետ	Պուլուտեան	Անդրէսս
Հայրապետ	Նիկոլոսեան	Բոսթանցա,
Մարգիս	Պալճան	Ռումանիա
Վարդան	Տէրտէրեան	>
Արշակ	•	>
Խաչիկ	•	>
Մարտիրոս	Ջիպիլեան	>
Արամ	Չոպանեան	>
Արշակ	Մեհրիկեան	>
Աւագ	Տումանեան	>
Եղիա	Յովհաննէսեան	>
Մարտիրոս	Ցումանեան	>
Նշան	Բաղամեան	>
Յակոբ	Տօնիկեան	>
Մարտիրոս	Տիւրկէրեան	>
Յարութիւն	Մշոյեան	>
Մարտիրոս	• • • •	Անդրէսս
Ագամեան	Կարապետ	>
Բաշայեան	Մանուկ	>
Հմաեակ	Տումանեան	Պուլկարիա, Sojia

ԿՐԹԱՆՈՑ

Երեմիա	Տիլանեան	5 անձ	Մարսէյլ
Հեղինէ	•	2 >	>
Փոշին	մանչը	•	
Նշան	Կէմալմազեան	2 անձ	Լիոն
Մարիամ	(Կիրակոս Մազմանեանի աղջիկը)	Խարբերդ	

Ահարոն	Զավուշեան	Խարբերդ
Խաչատուր	Խորշայեան	ԹԸՐՄԸԸ
Տիգրան	3 անձ	
ՃԱՄԱՄ ԿԱՄԵՆՑԻ		
Մուրատեան	Գառնիկ և Յովհաննէս	ՌՕՍՏՈՎ
Գառնիկ	Համբարձումեան	>
Զատիկ	Խաչիկեան	>
Գէորգ	Աւագեան	>
ՍԵՒԼՆԴԵՒԿՑԻ		
Վարդան	Խաչիկեան	Գաղտատ, Իրաք
Բարսեղ	Յարութիւնեան և մայրը	Հալէպ
Յարութիւն	Գարամեան	Իսի լէ Մուլինօ
Սառա	Պէյրէրեան	Վիէն Իսէրե, Ֆրանսա
Ցովակիմ	Զագարեան	Իսի լէ Մուլինօ

ՄԻՍՑԻՆԵՐ

Ռաֆայէլ	Տիւրկէրեան	Երեւան
Արմենակ	>	>
Արտէն	Զաքըրեան	>
Անդրանիկ	> և տղան Մանուկ	>
Թագւոր	Զագարեան	Degaz-ville Aveyron, Ֆրանսա
Յակոբ	Մանուկեան	> > > >
Վարդերես	Տիւրկէրեան	> » > >
Ցովհաննէս	Մանուկեան	Լիոն
Տիկին	Գալայձեան	>
Տրդատ	Զաքըրեան	Գաղտատ, Իրաք
Վարդերես	Փաշալեան	Թոգաթի գիւղերը
Արմենակ	Անտոնեան	> >

Հայկազուն Թովմասեան	Թողաթի գիւղերը
Յարութիւն Զագարեան	Սարսէլ, Seine
Սարգիս (հօր անունը Եղիա)	Թողաթի գիւղերը
Երանոս Զաքարեան	> >
Թշրեան Ցովհաննէս	Անդրէաս
Մալիսսին Երկու մանչ զաւակները	Անդրէաս
Կարապետ Աւագեան	Նոր Արաբկիր, Հայաստան
Անտոնեան Մարիամ	> >
Փաշալեան Մանուկ	> >
Ճուլֆաճեան Պօղոս	> >
Զաքրեան Անդրանիկ	> >
Անտոնեան Զարդար	> >
Տիւրկերեան Սեփոն	> >
Մանուկեան Ցովհ. (2 անձ կայ այս անունով) Հայստն.	
Զարտակեան Սեղրակ	Հայաստան
Արշակ Մանուկեան	Բումանիա

ԱՐԴԱԼԻՍ

Երուանդ Արեւիքեան	4 անձ Մարսէլ, Թրանսա
Արշակ Պէքաէմիւրեան	>
Արտաշ >	>
Տօնիկ և Սւագ Զալճեան	>
Սարգիս Սթամպուլեան, Կինը Աղպատերցի,	Մարսէլ
Միսակ Տէր-Պօղոսեան Տիթրոյիթ, Միչիկ., Ամերիկա	
Վարդան	> >
Սարգիս Արեւիքեան	>
Մանուկ Եանդու ճեան	>
Ցովհաննէս Դարբինեան	>
Լեւոն Պէշիրեան	>
Յարութիւն Պէշիրեան	>
Պօղոս	>
Ցակոր Պէքաէմիւրեան	>
Մկրտիչ >	>

Լեւոն Պէքաէմիւրեան	Տիթրոյիթ, Միչիկ., Ամերիկա
Մինաս >	>
Ահարոն >	>
Վարդան >	>
Կարապետ Շահթալեան	>
Ռուբէն Գարակէօղեան	>
Կարապետ Փիլիփեան	Աթէնք, Ցունաստան
> Գարակէօղեան	> >
Ռուբէն Քէշիշեան	Խարբերդ
Խաչատուր Տէրտէրեան (հօր անունը Մոսիկ) Խարբերդ	
Խաչիկ Պէքաէմիւրեան	Բարիզ
Սոզոմոն Նորիկեան (հօր անունը Շիրին) Հասիճէ Սուր.	

ԱԼԱՄՈՆԻԿ

Հայկանուշ Տէրտէրեան	Հալէպ, Սուրիա
Վարդառ >	>
Մարգար Ղարիպեան	Իսիլէ Մուլինօ, Seine
Աահակ >	> > >
Խաչիկ >	> > >
Մարտիրոս >	Քոսթանցա, Բումանիա

ԽՈՒԲՏԻԿ

Ցակոր (հօր անունը Պէորդ)

ԱՊԱՆԱ

Բարսեղ Գալուստեան	Մարսէլ, Թրանսա
Գարեգին >	>
Գալուստ Աւագեան	>
Կարապետ Ղազարեան	Պաղտատ, Իրաք
Գրիգոր Թագւորեան	Մուսուլ, >
Համբարձում Ղազարեան	Պուա Գօլոմպ., Seine
Ցակոր >	> > >

Յարութիւն Գալուստեան 4 անձ իսի լէ Մուլինօ »
Զատիկ Գրիգորեան Բոսթանցա, Խումանիա
Այրի Տիկին Խասիկ Պէյէրեան Վիչն, Իղեռ Ֆրանսա

ԱջՊՏԵՐ

Դէորդ (իւանձան) Յարութիւն	Բուլուսիա
Պախչիեան Ղազար	»
Սահակ Տրդատեան (վերի գիւղէն)	»
Արամ (Պուլկարիայէն եկած)	»
Լեւոն	
Ճնկրեան Կարապետ վերի գիւղէն	
Ստեփան Խվատեան	4 անձ
Յովակիմ	Մարսէլ
Աստուկ Չոլախեան	»
Լեւոն Յարութիւնեան	Պալտատ
Աշնուկ Աղոսեան	»
Ծաղիկ Նաւասարդեան	»
Եղիսաբերդ Իգատեան	Մուսուլ
Մարգիրտ (Խորդին Գառնիկին քոյրը)	Պալտատ
Տինկուսեան	»
Ովսաննա Սողանեէմէցեան	»
Էլմաս Տինկուսեան	»
Բարդող Պապլայեան	Սանսէլ, Seine, Ֆրանսա
Փիլիպպոս	»
Խաչիկ	»
Մարգար Աւետիքեան	Խարբերդ
Բենիամին Պոյամեան	Հալէպ
Միքայէլ Թումանեան	»
Խաչատուր Կեվճեան	»
Զարուհի	»
Ղազարոս Թօփուղեան	Յունաստան, Աթէնք
Լեւոն Քէլեան	»
Խաչիկ	»

Ա. Աւետիքեան

Համբարձում Խոշառեան

Աղաման

Խորէն Մաթիոսեան

Վարդան Պէլիկեան

Յովսէփ Շամլեան

Այսիկ Կիւլեան

Մարգար Շամլեան

» Տէրտէրեան

Յարութիւն Ճափարեան

» Նաւասարդեան

Համբարձում Տէրտէրեան (մեռած) իր որբերը

Ստեփան Խէսոնչեան

Եղիսաբերթ (Ճնեալ Փոլաթեան, Չրդախ)

Յովնաննէս Կարապիկեան (վերի գիւղէն)

Միքայէլ Գալայնեան

Երուանդ Խոտիկեան

Անտոն Ջաքարեան (մեռած: Վարի գիւղէն)

Փիլիկ Կէօվճեան (վերի գիւղէն)

Կարապետ Շամլեան

Մինաս Թօփուղեան

Այրի Տիկ. Աստղիկ Վահրամեան (վերի գիւղ.)

Աւետիս Փրթիւեան

Կարապետ Եսարիֆեան (Որբ: Հօրը անունը նշան) Վալ.

Աղամաս Տէրտէրեան (վերի գիւղէն)

Խաչիկ Սրիստաքէսեան (վերի

Սենէքէրիմ Աւետիքեան

Բագայէլ Թահմաղեան

Աւետիս Աւետիքեան

Նազարէթ Փողոցիկեան

Յարութիւն Խուպիկեան

Խորէն Չաթրեան

Աթէնք, Յունաստան

»

»

Հայաստան

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

»

Գալուստ Փողոցիկեան	Ռոման, Ֆրանսա
Ատամ Պոչնաքեան	Տէսին, Ֆրանսա
Աստուկ	> >
Ատամ Գարանեան	Վիէն, >
Յակոբ Ճղիկեան	> >
Յովնան Հայրապետեան	Ռոման,
Յարութիւն	Վալանս,
Բարսեղ Ճղիկեան (ծննդավայր)	Ազգանք, Թուրքիա
Եղիա Զուռնամեան	> >
Յովակիմ Պլասեան	> >
Դէորդ Զուռնամեան	> >
Ահարոն Տէրտէրեան	
Մինաս Խուպիկեան	
Սիրական (հօր անունը Աբրահամ, մօր անունը Արմա՝ Արարակիր, Թուրքիա Խպթենցի թոռը	
Նշան Նաւասարդեան	Գաշան, Seine, Ֆրանսա
Շ. Գարահիսարի Նըթրիճ գիւղացի Եղիչէ՝ հօր անունը Գրիգոր, մօր անունը Խանդուշ. մականունը չի յիշեր.	
Արարակիր, Թուրքիա	
Հայկ-Արամ Տէրտէրեան (Աներզի գիւղէն) Հար Ամերկ.	

ԱՂՎԱՆԻՍ

Թորոս Պլաւեան	Խուսիա
Սուքիս Գոճագուղեան	>
Կենիկ Խոշուռեան	4 անձ Drama, Յունաստան
Տիւտիւքնեան Մարգրիտ	> >
Թուրցունեան Վարսենիկ	> >
Պետրոս Մերտինեան	Union City, New-York, U. S. A.
Արմենակ Կուճիկեան	Հալէպ
Խորէն Տէրտէրեան	Պէյրութ

Մելիքեան Վարդան	Հայաստան
Գուլախնեան Սանդու խտ	>
» Անտոն	>
Յովսէփ Խանչէրեան	>
Մելիք	>
Խորէն Համբարձու մեան	>
Մարգար Բարսեղեան	
Բարսեղ (Քևոի)	
Մարտիրոս Մերտինեան (հօր անուն Վարդան) Արաբկիր	

ՅԱՒԵԼՈՒԾԾ

Պ. Նշան Պէկեան, Շ. Գարահիսարի Պուսէյիտ
գիւղէն որ ծնողքին հետ, մանուկ տարիքին, կը
փոխադրուի Անդրէաս:

Նշան 1902ին կը զրկուի Մերաստիա ուսա-
նելու որմէ ետք կ'աւարտէ նաև Եփրատ գոլէճի
ընթացքը. ապա շարունակելով իր ուսումը կը
տոգորուի բարձրագոյն կրթութեամբ որը ի սպաս
կը գնէ հայ որբերու զարգացումին, ամբողջ 17
տարիներ պաշտօնավարելով որբանոցներու մէջ:

Պ. Նշան Պէկեան այժմ կը գտնուի Նիւ-
եօքք:

ՎԵՐՋ



Հայրենակիցներ,

Անոնք որոնք, սոյն անուանացանկին
շնորհիւ իրենց ուժէ մեկ կորուսը գտնելու բարե-
քափառքինը կ'ուժենան, համար մեզ գրել:

Իսկ ինչ կը վերաբերի տակար Թուրքիոյ
մեջ իրենց ինքնուրինը առոցած հայրենակիցներու,
որոնց թիր կը հասնի մօս 50-ի, կը խոստանան,
յենած մեր ձեռք բերած փորձառութեան, ժամա-
նակի ընթացքին աշղեղով անոնց ինքնուրինը
հայրենակիցներու սեփականութիւնը դարձնել:

Անոնք որոնք գիտեն թէ Թուրքիոյ մեջ կոր-
ուսած հաւազաւ մ'ունին բայց անծանօթ են ա-
նոնց բաւակայցրին, ևնամեներու ընտանեկան պա-
րագաներու մանրանանութեամբ բող գրեն մեզ
հետեւեալ հասցեին.—

H. KÉFÉLIAN FRERES

22 Rue Lacretelle

PARIS (15e)



Հայաստանի Սզբային գրադարան



NL0421579

33/3

16931

X ՆՐԸ ԳԻՒԾ
ԱՐ-Կ

ԳԻՒԾ

Ժրանսա,	Սուրիա	և	Պալքաններ	12 Ժրանի
Ամերիկա	և	Եգիպտոս		75 Սէնը

ՓՈՍԹԻ ԾԱԽՔԸ ՄԵՐ ՎՐԱՅ

Հեղինակին հասցեն՝

H. KEFELIAN FRERES

22, Rue Lacretelle

PARIS (15e)